

ԵՐԵՎ ԸՆԹԱՅՔ ԱՌԱՒ ՆՈՐ ՊԱՊԻ ԸՆՏՐՈՒԹԵԱՆ ԶՈՒՄԱՐՈՒԹԻՒՆԸ

Երեկ Վատիկանի Սիսթինեան մատուռին մեջ ընթացք առավ Կաթողիկե եկեղեցւոյ նոր եպիսկոպոսապետին՝ պապի ընտրութեան քուէարկութիւնը, որ կ'ընթանայ փակ դռներու տակ, խիստ գաղտնիութեան պայմաններու մէջ, եւ կրնայ օրեր տեւել:

Փակարանի ընթացքին կարտինալներուն կ'արգիլուի որեւէ կապ ունենալ արտաքին աշխարհին հետ:

Ամէն օր Նախատեսուած է չորս քուէարկութիւն՝ երկուքը առաւօտեան եւ երկուքը՝ կէսօրէ ետք: Բացառութիւն է միայն առաջին օրը, երբ մէկ քուէարկութիւն տեղի կ'ունենայ: Յաջորդ օրերուն տեղի կ'ունենան չորս քուէարկութիւններ: Քուէաթղթիկները կ'այրուին երկու անգամ՝ երկրորդ եւ չորրորդ քուէարկութենէ ետք՝ բացառութեամբ այն պարագային, երբ նոր պապը կ'ընտրուի առաջին կամ երրորդ քուէարկութեան ընթացքին:

Քուէարկութեան աւարտի մասին կը յայտարարուի մատուռի ծխնելոյզէն բարձրացող ծուխի միջոցով: Եթէ անիկա սեւ ըլլայ, կը նշանակէ, թէ պապը տակաւին չ'է ընտրուած, իսկ եթէ սպիտակ ըլլայ, ապա՝ ընտրուած է:

ՆԱԽԱԳԱՀ ԱՌՈՒՆ ԴԵՏ
ՀԱՆԴԻՊՈՒՄԵՆ ԵՏՔ

«ԿՈՒՁԵՆՔ ԼԻՔԱՆԱՆԻ
ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻՆ
ՆՊԱՏՏՈՂ ԱՌԱՋԻՆ ԱՐԱՔԱԿԱՆ
ՀԱՍՏԱՏՈՒԹԻՒՆԸ ԸԼԼԱՆ»

Կ'ԸՍԵ ԱՐԱՔԱԿԱՆ ԲԱՐԳԱՐԱՃՄԱՆ
ՖՈՆՏԻ ՆԱԽԱԳԱՀՔ



Արաբական բարգաւաճման ֆոնտի Նախագահ Պատր Մոհամետ Սաատ երեկ այցելեց Պաապոտայի պալատ, ուր Նախագահ ժողովք Լուկի հետ իր հանդիպումէն ետք յայտարարեց. «Կ'ուզենք արաբական առաջին հաստատութիւնը ըլլալ, որ Լիբանանին օժանդակութիւններ ու մօտալուտ վարկեր կը տրամադրէ՝ Նպաստելու համար Լիբանանի մէջ վերականգնման աշխատանքին»:

Շար.ը՝ էջ 8

ԹՐԱՄՓ ԵՄԷՆԻ ՎՐԱՅ ԱՄԵՐԻԿԵԱՆ ՅԱՐՉԱԿՈՒՄՆԵՐՈՒՆ
ԴԱԳՐԵՑՈՒՄԸ ՅԱՅՏԱՐԱՐԵՑ ԵՒ ՄՕՏԱԼՈՒՏ
«ՊԱՏՄԱԿԱՆ ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԵԱՆ» ՄԸ ԱԿՆԱՐԿԵՑ

Միացեալ Նահանգներու Նախագահ Տաւըլտ Թրամփ երեքշաբթի օր յայտարարեց, որ Միացեալ Նահանգներ պիտի դադրեցնեն Եմէնի մէջ իրենց հարուածները՝ պընդելով, որ Եմէնցիները խոտաւցած են դադրեցնել Կարմիր ծովուն մէջ Նաւերու վրայ յարձակումները: Թրամփ այդ մէկը «լաւ լուր մը» նկատեց:

Թրամփ Սպիտակ տան մէջ Զաւտայի վարչապետ Մարք Զաւնիի հետ հանդիպումի ընթացքին ըսաւ, որ իր վարչակազմը «Եմէնցիներուն խօսքին կը հաւատայ», ինչ կը վերաբերի ամերիկեան հարուածներու անմիջական դադրեցման դիմաց յարձակումներու դադրեցման, հակառակ «միկէն հիմա պաշտօնական համաձայնութեան չգոյութեան»:

«Եմէնցիները չեն ուզեր կռուիլ, եւ անոնց ռմբակոծումը պիտի դադրի: Կը հաւատանք անոնց խոստումին, թէ այսուհետեւ Նաւերը պիտի չթիրախաւորեն», ըսաւ ան:



րեն», ըսաւ ան:

Սպիտակ տան ղեկավարը աւելցուց, որ այդ որոշումը տրուած է «հանդարտեցման իսկական փափաքի» լոյսին տակ՝ նշելով. «Օդային յարձակումները շարունակելը անհրաժեշտ չեմ նկատեր, այնքան ատեն որ Եմէն յանձնառու կը մնայ ծովային գործողութիւնները դադրեցնելուն»:

Աղբիւրներ «Սի.Էս.Էս.»-ին յայտնեցին. «Օմանցիները, որոնք անցնող տարիներուն միշտ ալ Միացեալ

Շար.ը՝ էջ 8

ՀՆԴԿԱՍՏԱՆ - ՓԱՔԻՍՏԱՆ
ՓՈԽԱԴԱՐՁ ՀԱՐՈՒԱԾՆԵՐ

Հնդկաստան յայտնեց, որ Փաքիստանի մէջ Լաշքար-է-Թալիպա եւ ժեշ Մոհամետ խմբաւորումներու «ահաբեկչական ենթակառոյցի»-ի վայրերը հարուածած է, երբ Փաքիստան քայլերու չէ ձեռնարկած, երբ իր տարածքին մէջ գտնուող խմբաւորումներ անցեալ ամիս Զաշմիրի Հնդկաստանի վերահսկողութեան տակ գտնուող բաժինին մէջ զբօսաշրջիկներ ջարդած են:

Պաշտօնատարներ նշեցին, որ յարձակումին թիրախները եղած են նշեալ ահաբեկչական խմբաւորումներուն Փաքիստանի Փունճապ Նահանգին մէջ գտնուող մարզումի ճամբարները:

Հնդկաստանի բանակի բանբեր գըն. Սոֆիա Ջուրեշի յայտնեց, որ հնդկական բանակը շղթայազեր-



ծած է «Սինտուր գործողութիւն»-ը, որ տեւած է 25 վայրկեան՝ առաւօտեան ժամը 1:05-էն 1:30: Ընդհանուր առմամբ հարուածուած են 9 դիրքեր: Զուրեշի ընդգծեց, որ յարձակումի ընթացքին փաքիստանեան որեւէ դիրք չէ թիրախաւորուած:

Շար.ը՝ էջ 8

ՀՅԳ ԼԻՔԱՆԱՆԻ ԿԵԴՐՈՆԱԿԱՆ ԿՈՄԻՏԷ.
«ՔՈՆԱՏԻՐՈՒԹԻՒՆԸ ՄԱՀԱՊԱՏԻԺ
ԵՆԹԱԿԵՑ, ԲԱՅՑ ՊԱՏՄՈՒԹԻՒՆԸ
ՅԱՒԵՐԺԱՑՈՒՑ ԶԱՆՈՐՔ»



Լիբանանի Նահատակաց օրուան առիթով ՀՀԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտեն դիմատետրի վրայ կատարեց հետեւեալ գրառումը.

«6 մայիսին կ'ոգեկոչենք յիշատակը այն մարդոց, որոնք իրենց արեամբ աւետեցին անկախութեան լուսաբացը եւ դարձան մէկական անմարդարներ բռնազրաւումի խաւարին մէջ: Խաղաղութիւն ձեռնարկեցին, դուք, որ արժանապատուութիւնը ցանցեցիք հայրենի հողին մէջ, որպէսզի ձեզմէ ետք փառքը ծաղկի»:

Շար.ը՝ էջ 8

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ

Հիւսիսային Լիբանանի քաղաքապետական եւ թաղապետական ընտրութիւնները տեղի պիտի ունենան կիրակի, 11 մայիս 2025-ին: Այս ընտրութիւններուն ՀՀ Դաշնակցութեան կողմէ Սիւնայի քաղաքապետական խորհուրդի անդամակցութեան համար թեկնածու առաջարկուած է Ժաք Զամբերթեան:

Կոչ կ'ուղենք հիւսիսային Լիբանանի Միւս շրջանէն **սըժուի** թիւ ունեցող մեր համակիրներուն ու հայրենակիցներուն կատարելու իրենց քաղաքացիական պարտաւորութիւնը եւ աջակցելու շրջանի հայութեան ներկայացուցիչի թեկնածութեան:

ՀՀԿ ԼԻՔԱՆԱՆԻ ԿԵԴՐՈՆԱԿԱՆ ԿՈՄԻՏԷ

ԺՏԷՅՏԷ-ՊԱՌԻՇՐԻԷ-ՍԱՏ ՇՐՋԱՆԻ
ՔԱՂԱՔԱՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԻ ԸՆՏՐՈՒԱԾ
ՑԱՆԿԻՆ ԱՆԴԱՄՆԵՐԸ ԱՅՑԵԼԵՑԻՆ
«ՇԱՂՁՈՅԵԱՆ» ԿԵԴՐՈՆ



Երեքշաբթի, 6 մայիսին «Շաղղոյեան» կեդրոն այցելեցին Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ շրջանի քաղաքապետական խորհուրդի ընտրութիւններուն յաղթանակ արձանագրած «Ժամանակը հասած է» ցանկի անդամները՝ գլխաւորութեամբ Օկիւսթ Պախոսի: Պատուիրակութեան կ'ընկերակցէին նաեւ շրջանի ընտրուած թաղապետներ: Պատուիրակութիւնը դիմաւորեցին ՀՀԿ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեան, ՀՀԿ Բիւրոյի անդամ, Սիւնայի Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի ներկայացուցիչ Յակոբ Բագրատունի եւ ՀՀԿ Լիբանանի Կեդրոնական կոմի-

տէի ընտրական-քաղաքական մարմինի անդամներ՝ Պուրճ Զամուտի քաղաքապետ Մարտիկ Պողոսեան եւ Նախկին Նախարար Անտիս Կիտանեան: Պատուիրակութեան մաս կը կազմէին նաեւ ՀՀԿ-ի կողմէ առաջարկուած եւ ընտրուած Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ շրջանի քաղաքապետական խորհուրդի անդամ Րաֆֆի Մսերոպեան եւ թաղապետ Սիւր Արոյեան:

Հանդիպման ընթացքին ՀՀԿ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեան յայտնեց, որ ցանկին ամբողջական յաղթանակը հետեւանք է դաշնակից եւ ցանկի տեսլականին աջակից կողմերուն

եւ ՀՀԿ Լիբանանի Կեդրոնական կոմի-

ԴԵԿՏԵՄԲԵՐ 2023-ԷՆ Ի ՎԵՐ
ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՍ ԸԼԼԱԼՈՎ

ՓՈՒԹԻՆ - ՆԵԹԱՆԻԱՅՈՒ
ՀԵՌԱԶԱՅՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ



Ռուսիոյ Նախագահ Վլադիմիր Փութին Իսրայէլի վարչապետ Պենիամին Նեթանիահուի հետ ունեցաւ հեռաձայնային հաղորդակցութիւն մը, որուն ընթացքին քննարկեց Միջին Արեւելքի մէջ կացութեան զարգացումներն ու երկկողմանի յարաբերութիւնները: Այս մասին հաղորդեց Զերմիխը՝ աւելցնելով, որ երկու ղեկավարները զիրար շնորհաւորած են Նաքիա-Կանութեան վրայ յաղթանակի 80-ամեակին առիթով:

Անոնք վճռակամութիւն յայտնած են պաշտպանելու Համաշխարհային Բ. պատերազմի պատմական դէպքերու ճշմարտութիւնը եւ դէմ դնելու անոր արդիւնքը աղաւաղելու փորձերուն: Անոնք նաեւ շեշտած են Կարմիր բանակի եւ ամբողջ խորհրդային ժողովուրդի Նաքիականութեան պարտութեան մէջ վճռորոշ դերակատարութիւնը:

Իսրայէլի վարչապետի գրասենեակը եւս Զերմիխի համահունչ հաղորդագրութիւն մը հրապարակեց:

Իսրայէլեան լրատուամիջոցներ հեռաձայնային հաղորդակցութիւնը նկատեցին «հազուադէպ»՝ նշելով, որ անիկա երկու ղեկավարներուն միջեւ դէպքեր 2023-էն ի վեր առաջին հեռաձայնային հաղորդակցութիւնն էր:

ՑԱՒԱԿՑԱԳԻՐ

ՀՀԿ Բիւրոն խոր վիշտով իմացաւ ընկեր Նագարէթ Սապունճեանի մահուան գոյժը:

Այս տխուր առիթով մեր խորագգաց ցաւակցութիւնները կը յայտնենք հանգուցեալի ընտանեկան բոլոր պարագաներուն, սգակիր ընկերներուն եւ բարեկամներուն:

Ընկեր Նագարէթ Սապունճեան երկար տարիներ եղած է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձութեան անդամ՝ իբրեւ Դաշնակցութեան ներկայացուցիչ:

Բիւր յարգանք վաստակաշատ ընկերոջ յիշատակին:

ՀՀԿ ԲԻՒՐՈ

ԲԱԳՐԱՏՈՒՆԻ. «ՈՃԻՐԻ
ՆԱՀԱՏԱԿՆԵՐԸ ԴԱՐՈՒ
ՎԿԱՆԵՐՆ ԵՆ»



6 մայիսին՝ Լիբանանի Նահատակաց օրուան առիթով, ՀՀԿ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի ներկայացուցիչ Յակոբ Բագրատունի դիմատետրի վրայ կատարեց հետեւեալ գրառումը.

«6 մայիսի Նահատակները... Որքան ալ ոմանք փորձեն Նսեմացնել այս ոճիրին տարողութիւնը, այդ Նահատակները որը կը մնան յիշողութեան մէջ: Անոնք դարու վկաններն են այն ոճիրին, որ կը փորձէ հողը ապականել արիւնով»:

ՀԱԺԺԱՐ. «ԱՊԱՀՈՎԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԷՆ ՊԱՀԱՆՁԵՑԻՆՔ ԹՐԻԲՈՒԼԻ, ԱՔՔԱՐԻ ԵՒ ՀԻՄՆԱՍՅՈՒՆ ԼԻԲԱՆԱՆԻ ՄԵՋ ԱՆՎՏԱՆԳՈՒԹԻՒՆԸ ԽԱՍՆԱՐՈՎ ՈՐԵՒԷ ԵՐԵՎԱՆԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻՆ ՄԵՋ ԽԻՍՏ ԸԼԼԱՆ»

Ներքին գործոց ու քաղաքացիության հարցերի նախարար Ահմետ Հաժժար Թրիբուլի այցելելով սերային յայտարարեց. «Գումարեցինք գնահատման ժողով մը, որուն ընթացքին քաղաքացիական ու թաղապետական ընտրություններու փորձառությունները մղուած կարգ մը բարեփոխումներ կատարեցինք՝ բարելաւելու համար յաջողորն ընտրություններուն մէջ աշխատանքը»:



Նշենք, որ Հիւսիսային Լիբանանի եւ Աքքարի նահանգներուն մէջ քաղաքացիական եւ թաղապետական ընտրությունները այս կիրակի տեղի պիտի ունենան: «Լիբանանցի ժողովուրդին մօտ պատրաստակամութիւն նշմարեցինք իր ժողովրդավարական իրաւունքը կիրարկելու եւ քաղաքացիական ու բարգաւաճման աշխատանքը վերանորոգելու», ըսաւ աւ: «Նախարարութիւնը քաղաքացիական ընտրություններու արդիւնքները

րը ճշգրիտ կերպով վերբեռնեց ելեկտրոնային կեդրոնին մէջ», յայտնեց Հաժժար:

Ներքին գործոց ու քաղաքացիությունների հարցերու նախարարը նաեւ յայտարարեց. «Ապահովական մարմիններէն պահանջեցինք Թրիբուլիի, Աքքարի եւ հիւսիսային Լիբանանի մէջ անվտանգութիւնը խաթարող որեւէ երեւոյթի դէմ պայքարին մէջ խիստ ըլլալ: Ապահովական որեւէ քառս պիտի չհանդուրժենք»:

ԼԱՍԱՐՈ. «ՖԻՆԻԼ-Ի ԳՈՐԾՈՂՈՒԹԵԱՆ ՇՐՋԱՆԻՆ ՄԵՋ ՓԻՐՈՒՆ ԿԱՅՈՒՆՈՒԹԻՒՆ ԿԸ ՏԻՐԷ»

Լիբանանի մէջ ՖԻՆԻԼ-ի առաքելութեան ղեկավար եւ ընդհանուր հրամանատար գոր. Արուտո Լասարո շեշտեց. «ՖԻՆԻԼ-ի շարժումներու ազատութիւնը անհրաժեշտ է՝ գործադրելու համար անոր լիազօրութիւնը, որ իրմէ կը պահանջէ անկախ եւ անկողմնակալ կերպով գործել ՄԱԿ-ի Ապահովութեան խորհուրդի թիւ 1701 որոշումի, Յրգալալայի ու Իսրայէլի, եւ որեւէ կողմի խախտումներուն հսկելու եւ զանոնք դիտարկելու համար»:

Չօր. Լասարո «Շարք Աուսաթ» օրաթերթին հետ գրոյցի ընթացքին նշեց. «ՖԻՆԻԼ-ի գործողութեան Լիթանի գետէն Կապոյտ գիծ երկարող շրջանին մէջ 27 նոյեմբեր 2024-ի թշնամական գործողությունները դադրեցնելու փոխըմբռնումէն ետք փխրուն կայունութիւն կը տիրէ»:

«ՖԻՆԻԼ-ի ուժերը լիբանանեան բանակին օգնեցին հարաւային Լիբանանի մէջ աւելի քան 120 միայուն դիրքի, ինչպէս նաեւ ժամանակաւոր այլ դիրքերու վրայ տեղակայուելու, ինչպէս նաեւ յայտնաբերեցին 225 պահեստանոցներ գէներու եւ զինամթերքներու, որոնք յանձնուեցան լիբանանեան բանակին», աւելցուց աւ:



Ինչ կը վերաբերի Յրգալալայի կողմէ զինադադարի համաձայնութեան յանձնառութեան տարողութեան, գոր. Լասարո նշեց. «Կաղաղապահները գէներու եւ զինամթերքներու աւելի քան 200 թաքստոցներ յայտնաբերեցին»:

«Միջ նշմարեցինք իսրայէլեան ուժերու ներկայութիւնը եւ իսրայէլեան կողմէ օդային յարձակումներու եւ իրետանկով ռմբակոծման շարունակումը, լիբանանեան կողմէն նոյն թիւով այդպիսի խախտումներ չտեսանք: Յամենայն դէպս, հեղինակներուն ինքնութիւնը յստակ չէր, ուստի կարելի չէ մեր նկատողություններուն վրայ հիմնուելով որեւէ կողմ պատասխանատու նկատել», ըսաւ ՖԻՆԻԼ-ի հրամանատարը:

ԼԻԲԱՆԱՆԵԱՆ ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

●ԻՍՐԱՅԷԼԵԱՆ անօդաչու թռչող սարք մը երէկ արշալոյսին Սայտայի պաղեստինեան Միումիէ գաղթականա-



յանին ճամբուն վրայ գտնուող Վիլաթ շրջանին մէջ հարուածեց «Ռափիտ» տիպի ինքնաշարժ մը, որուն վարորդը մահացաւ: Իսրայէլեան բանակի ծայրասփիւռի կայանը հաղորդեց. «Իսրայէլեան օդուժը այսօր արշալոյսին հարաւային Լիբանանի Սայտա քաղաքին մէջ ինքնաշարժ մը հարուածեց»:

Պաղեստինեան Համաս շարժումը

ԿՈՒՉՈՒԻ

«Աղասարգիստէն» հաստատութիւնը կարիք ունի երիտասարդ պաշտօնէակի մը՝ գանձարկղի վրայ աշխատող եւ հաշուեցոյց (invoicing) գրող, առաւօտեան ժամը 9:00-էն մինչեւ երեկոյեան ժամը 6:00: Դիմել՝ հեռ. 01/241000

երէկ գումեց Սայտայի մէջ իսրայէլեան յարձակումին պատճառով զոհուած Զասսամի Փարզնգաներու ղեկավարներէն հալետ Ահմետը:

Իսրայէլեան անօդաչու թռչող սարք մը մէկ օր առաջ եւս հարաւային Լիբանանի Զֆարմման գիւղին մէջ հարուածած էր ինքնաշարժ մը, այդ պատճառով ալ արձանագրուած էին զոհ մը եւ երեք վիրաւորներ:

●«ԺԱՏԻՏ» պատկերասփիւռի կայանի տեղեկութիւններուն համաձայն, 6 յունիսին զուգահիշակող Ատիայի տօնին սեւուցիներու Լիբանան այցելութեան արգելքը վերցնելու ուղղուածութիւն գոյութիւն ունի:

«Էլ.Պի.Սի.» պատկերասփիւռի կայանը իր կարգին մէկ օր առաջ հաղորդած էր, թէ գոյութիւն ունին տեղեկութիւններ, ըստ որոնց, սեւուական մասնագիտական **թեքնիք** յանձնախումբ մը յառաջիկայ շաբաթներուն պիտի այցելէ Լիբանան՝ սեւուցի գօսաշրջիկներուն առջեւ ծառացած արգելքները ուսումնասիրելու եւ զանոնք լուծելու յարմար **մեքանիզմները** գտնելու:

●ՉՈՐՄ տարուան բացակայութենէ ետք, Արաբական Միացեալ Եմիրութիւններու քաղաքացիներուն Լիբանան ճամբորդութեան արգելքը վերցրելէն ետք, Եմիրութեան օդանւա մը երէկ էջը կատարեց Պէյրութի միջազգային օդակայան:

ՊԱՅՐԱԳՏԱՐԵԱՆ ՀՈՎԱՆԱՒՈՐԵՑ «ՓԱԹ» ՑԱՆՅԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՐԳԱԺՈՂՈՎԸ

Երիտասարդութեան եւ մարմնակրթութեան հարցերու նախարար դոկտ. Նորա Պայրագտարեան հովանաւորեց Պէյրութի մէջ միջերկրականեան եւ եւրոպական պետություններու ծիրին մէջ գործող միջազգային հարթակ եղող «Փաթ» ցանցի կազմակերպած միջազգային խորհրդաժողովը, որ կը կրէր «Առաջնորդութեան եւ ազդեցութեան խորհրդաժողով 2025. յաջողութիւն ճգնաժամի ժամանակներու» խորագիրը:

Նախարարը իր խօսքին մէջ իր մայուն պատրաստակամութիւնը յայտնեց զօրակցելու ձգտումներու տէր լիբանանցի երիտասարդներուն՝ իրել անվտանգութեան ու կայունութեան ամրապնդման գլխաւոր ազդակ:

Ան նաեւ կոչ ուղղեց ամրապնդելու **մեքանիզմները**, որոնք երիտասարդներուն համար գործի առիթներ կը ստեղծեն եւ զանոնք կարող կը դարձնեն կառուցելու իրենց ձգտումներուն համահունչ ապագայ մը:

ԱՅՅԵԼՈՒԹԻՒՆ ՊԵՅՐՈՒԹԻ ԱՍԵՐԻԿԵԱՆ ՀԱՍՆԱՐԱՆ



Նախարար Պայրագտարեան այցելեց Պէյրութի ամերիկեան համալսարան, մասնաւորաբար անոր մարզական կառույցները, ուսանողներու «Չարլզ Քոսթըր» կեդրոն եւ Պէյրութի արեւելիկ համալսարան:

Նախարարը համալսարանի տարբեր բաժինները շրջելէ ետք յայտնեց. «Նախարարութեան մէջ բազմաթիւ ծրագիրներ ունինք, եւ անհամբեր կը սպասենք Պէյրութի ամերիկեան համալսարանին նման յառաջատար համալսարաններուն հետ երիտասարդական եւ սկաւտական ոլորտներուն մէջ գործակցութեան»:

ՊԱՅՐԱԳՏԱՐԵԱՆ ԼՈՒԵՅՑԷ ՀԱՍՆԱՐԱՆԱՆԻ ՄԵՋ ՄԱՐԶԱԿԱՆ ԶԵՆՈՒՐԿ ՍԸ ՀՈՎԱՆԱՒՈՐԵՑ



Երիտասարդութեան եւ մարմնակրթութեան հարցերու նախարարը հովանաւորեց Լուէզի համալսարանին մէջ 9 զամառներ 1300 աշակերտներու մասնակցութեամբ դպրոցական մարզական մրցումները, որոնց աւարտին կազմակերպուած ձեռնարկին ընթացքին իր արտասանած խօսքին մէջ յայտնեց. «Երիտասարդութեան եւ մարմնակրթութեան հարցերու նախարարութիւնը ամենայն հպարտութեամբ ու նախանձախնդրութեամբ կ'աջակցի այն ամէն ինչին, որ կը նպաստէ երիտասարդներուն մօտ նախաձեռնութեան ոգիի ամրապնդման, եւ այս հիւրընկալութիւնը կը նկատենք իսկական առիթ մը՝ ամրապնդելու ազգային միասնականութիւնը եւ ամրագրելու երկխօսութեան ու պատկանելիութեան քաղաքակրթութիւնը»:

«Մեր արդի պատմութեան մէջ կը բանանք նոր էջ մը, որուն առաջին ուրուագծումը իր երդման ճառին ճամբով կատարեց հանրապետութեան նախագահ գոր. Ժոզեֆ Աւուր, անոր սկզբունքները հաստատելով եւ ուղղութիւնը ճշդելով, որմէ ետք շարունակուեցաւ վարչապետ դոկտ. Նաուաֆ Սալամի հայեցակարգով եւ այն սկզբունքներով, որոնք հաստատուեցան կառավարութեան աշխատանքային ծրագիրին մէջ, ուր խոստում տրուեցաւ, որ լիբանանցի ժողովուրդի հարցերն ու խնդիրները ըլլան կառավարութեան առաջնահերթութիւնները»:

«Երիտասարդութեան եւ մարմնակրթութեան հարցերու նախարարութիւնը ԵՈՒԽՍԵԺ-ի հետ գործակցաբար կ'աշխատի ստեղծելու հարթակ մը, որ կը միաւորէ երիտասարդներն ու երիտասարդութեան, մարմնակրթութեան ու ընկերային աշխատանքի ոլորտներուն մէջ գործողները՝ ձգտելով միաւորել շանքերը եւ երկխօսութեան ու հանդիպման տարածք բանալ», նշեց աւ:

«Այս ուղղութեան միայն նախաձեռնութիւններուն աջակցելու նպատակով չէ, այլ կը ձգտի, համալսարանէն ներս թէ դուրս, լիբանանցի երիտասարդները մասնակից դարձնել որոշումի կայացման, եւ անոնց իսկական առիթ ընծայել ազգային բարգաւաճման երթին վրայ ազդելու», եզրափակեց Պայրագտարեան:

ՄԱՀԱԶԴ

ՀՅԴ «Հրայր Մարութեան» կոմիտէն կը գումէ իր շրջանի վաստակաւոր ընկերներէն՝

ՆԱԶԱՐԷԹ ՍԱՊՈՒՆԴԵԱՆԻ

մահը, որ պատահեցաւ չորեքշաբթի, 7 մայիս 2025-ին:

ՄԱՀԱԶԴ

ՀՄԸՄ-ի Լիբանանի Շրջանային վարչութիւնը կը գումէ իր շրջանի հաւատաւոր եւ «Ծառայութեան» շքանշանակիր եղբայր՝

ՆԱԶԱՐԷԹ ՍԱՊՈՒՆԴԵԱՆԻ

մահը, որ պատահեցաւ չորեքշաբթի, 7 մայիս 2025-ին:

ՄԱՀԱԶԴ

ՀՄԸՄ-ի Անթիլիասի մասնաճիւղի վարչութիւնը կը գումէ իր հիմնադիր սերունդէն, վաստակաշատ եւ «Ծառայութեան» շքանշանակիր եղբայրներէն՝

ՆԱԶԱՐԷԹ ՍԱՊՈՒՆԴԵԱՆԻ

մահը, որ պատահեցաւ չորեքշաբթի, 7 մայիս 2025-ին:

ՄԱՀԱԶԴ

Լիբանանի ճարտարարուեստի սեփականատէրերու միութիւնը կը գումէ իր վաստակաշատ եւ երկար տարիներու նախկին գանձապահին եւ անդամին՝

ՆԱԶԱՐԷԹ ՍԱՊՈՒՆԴԵԱՆԻ

մահը, որ պատահեցաւ չորեքշաբթի, 7 մայիս 2025-ին:

ՄԱՀԱԶԴ

Լիբանանի Ոսկերիչներու եւ գոհարեղէններու սեփական կը գումէ իր անդամներէն՝

ՆԱԶԱՐԷԹ ՍԱՊՈՒՆԴԵԱՆԻ

մահը, որ պատահեցաւ չորեքշաբթի, 7 մայիս 2025-ին:

ՄԱՀԱԶԴ

Լիբանանահայ ճարտարարուեստի միութիւնը կը գումէ իր հիմնադիր անդամին՝

ՆԱԶԱՐԷԹ ՍԱՊՈՒՆԴԵԱՆԻ

մահը, որ պատահեցաւ չորեքշաբթի, 7 մայիս 2025-ին:

ՄԱՀԱԶԴ

AJA - Հայ Ոսկերիչներու միութիւնը կը գումէ իր հիմնադիր անդամներէն եւ Լիբանանի նախկին ատենապետին՝

ՆԱԶԱՐԷԹ ՍԱՊՈՒՆԴԵԱՆԻ

մահը, որ պատահեցաւ չորեքշաբթի, 7 մայիս 2025-ին:

ՄԱՀԱԶԴ

Տիկին Սիլվա Սապունճեան եւ զաւակները՝ Սարգիս եւ Վարազ Եր եւ տիկին Ճորճ եւ Սիրվարդ Սապունճեան եւ զաւակները՝ Նազարեթ եւ Գայետէն Եր եւ տիկին Գրիգոր եւ Դիւս Սապունճեան եւ զաւակները՝ Սեւանայ եւ Սիւնա Եր եւ տիկին Պետրոս եւ Լենա Սապունճեան Տիար Արփիար Տեմիրճեան Տիար Րաֆֆի Սապունճեան Եր եւ տիկին Յարութ եւ Հուրի Հայրապետեան եւ զաւակը՝ Հրակ Եր եւ տիկին Չարեհ եւ Լիւս Սապունճեան եւ զաւակները՝ Ճորճի եւ Լուսին Եր եւ տիկին Ճորճ եւ Թալին Սապունճեան Եր եւ տիկին Հատիկ եւ Ամէլիք Ապտալուր Եր եւ տիկին Փառն եւ Սարին Ճիմպաշեան եւ զաւակները Եր եւ տիկին Նաթան եւ Բալիլ Յորման Եր եւ տիկին Լեւոն-Շանթ եւ Թերեզա Տեմիրճեան Եր եւ տիկին Երիք եւ Ռայէ Կլեանս եւ զաւակները Եր եւ տիկին Անթուան եւ Արշիլ Թիւֆէնճեան եւ զաւակները Եր եւ տիկին Քիւզանդ եւ Նիւս Անճեան եւ զաւակը Սապունճեան եւ Մոմճեան ընտանիքներ Դիւնեան եւ Անճեան ընտանիքներ Դալաճեան եւ Տեմիրճեան ընտանիքներ Դայրապետեան եւ Մաղուֆ ընտանիքներ Պոյաճեան եւ Աճեան ընտանիքներ Ճիմպաշեան եւ Ապտալուր ընտանիքներ Լեփէճեան ընտանիք եւ համայն ազգականներ կը գումեն իրենց ամուսնոյն, հօր, մեծ հօր, եղբոր եւ հարազատին՝

ՆԱԶԱՐԷԹ ՍԱՊՈՒՆԴԵԱՆԻ

Տիկին Սիլվա Սապունճեան եւ զաւակները՝ Սարգիս եւ Վարազ Եր եւ տիկին Ճորճ եւ Սիրվարդ Սապունճեան եւ զաւակները՝ Նազարեթ եւ Գայետէն Եր եւ տիկին Գրիգոր եւ Դիւս Սապունճեան եւ զաւակները՝ Սեւանայ եւ Սիւնա Եր եւ տիկին Պետրոս եւ Լենա Սապունճեան Տիար Արփիար Տեմիրճեան Տիար Րաֆֆի Սապունճեան Եր եւ տիկին Յարութ եւ Հուրի Հայրապետեան եւ զաւակը՝ Հրակ Եր եւ տիկին Չարեհ եւ Լիւս Սապունճեան եւ զաւակները՝ Ճորճի եւ Լուսին Եր եւ տիկին Ճորճ եւ Թալին Սապունճեան Եր եւ տիկին Հատիկ եւ Ամէլիք Ապտալուր Եր եւ տիկին Փառն եւ Սարին Ճիմպաշեան եւ զաւակները Եր եւ տիկին Նաթան եւ Բալիլ Յորման Եր եւ տիկին Լեւոն-Շանթ եւ Թերեզա Տեմիրճեան Եր եւ տիկին Երիք եւ Ռայէ Կլեանս եւ զաւակները Եր եւ տիկին Անթուան եւ Արշիլ Թիւֆէնճեան եւ զաւակները Եր եւ տիկին Քիւզանդ եւ Նիւս Անճեան եւ զաւակը Սապունճեան եւ Մոմճեան ընտանիքներ Դիւնեան եւ Անճեան ընտանիքներ Դալաճեան եւ Տեմիրճեան ընտանիքներ Դայրապետեան եւ Մաղուֆ ընտանիքներ Պոյաճեան եւ Աճեան ընտանիքներ Ճիմպաշեան եւ Ապտալուր ընտանիքներ Լեփէճեան ընտանիք եւ համայն ազգականներ կը գումեն իրենց ամուսնոյն, հօր, մեծ հօր, եղբոր եւ հարազատին՝

ՆԱԶԱՐԷԹ ՍԱՊՈՒՆԴԵԱՆԻ

մահը, որ պատահեցաւ չորեքշաբթի, 7 մայիս 2025-ին: Յուդարկաւորութեան արարողութիւնը պիտի կատարուի ուրբաթ, 9 մայիսին, կեսօրէ ետք ժամը 2:00-ին, Անթիլիասի Ս. Գրիգոր Լուսաւորիչ մայր տաճարին մէջ, ուր կ'է հանգուցեալին մարմինը պիտի փոխադրուի Պուրճ Համուտի Ազգային գերեզմանատունը:

●Ներկայս ընդունիլ իբրեւ մահազոյ: ●Ցաւակցութիւնները կ'ընդունուին Ազգային առաջնորդարանի «Երջ Սամուէլեան-Շապոյն» սրահին մէջ, թաղման արարողութիւնէն ետք, մինչեւ երեկոյեան ժամը 7:00, նաեւ շաբաթ, 10 մայիսին, նոյն վայրը, կեսօրէ առաջ ժամը 11:00-էն մինչեւ երեկոյեան ժամը 7:00, իսկ կիրակի, 11 մայիսին, հանգուցեալին բնակարանին մէջ՝ Ռապուէ:

ԾԱՆՕԹ.- Փոխան ծաղկապակի՝ նուիրատուութիւնները կատարել Ազգային առաջնորդարանի հայ աշակերտ հովանաւորելու ծրագիրին:

ՌԵՄԵՅԼԻ Ս. ՅԱՐՈՒԹԻՒՆ ԵԿԵՂԵՑԻՈՅ ԱՆՈՒԱՆԱԿՈՉՈՒԹԻՒՆ

Կիրակի, 27 ապրիլին Նշուեցաւ Ռմէլի Ս. Յարութիւն եկեղեցւոյ անուանակոչութեան տօնը: Այս առիթով եկեղեցւոյ մէջ պատարագը մատուցեց Լիբանանի հայոց թեմի առաջնորդ Շահէ արք. Փանոսեան:

Սրբազան հայրը եկեղեցւոյ անուանակոչութեան առիթով հաւատացեալ ժողովուրդին ուշադրութեան յանձնեց Մատթեոսի Աւետարանի 28-րդ գլուխին մէջ Նշուած համարը, որուն մէջ Յիսուս իր աշակերտներուն կը թելադրէ, որ երթան եւ ժողովուրդին աշակերտ ընեն իրեն եւ տրուեցնեն այն ինչ որ ինք պատուիրեց իրենց, եւ այն ատեն իրենց հետ կ'ըլլայ մինչեւ աշխարհի վախճանը, եւ բացատրեց, որ Ս. Յարութեան տօնին առիթով յիշեալ մտածումները կ'արձագանգեն բոլոր եկեղեցիներէն ներս, որպէսզի հաւատացեալ ժողովուրդը ուշի ուշով ականջ



առիթով, ինչպէս նաեւ՝ Հայոց ցեղասպանութեան 110-ամեակին առիթով, մեր եկեղեցին իր զաւակները իրեն կանչելով՝ անոնց կը փոխանցէ Աւետարանի խօսքերը, որպէսզի այդ խօսքերով իրենց կեանքը ամրացնէ եւ Նոր ամրութիւն նաեւ հաստատէ մեր իրականութեան մէջ՝ Նոր զոհողութիւններով եւ գիտակից Նոր Նուիրաբերումներով:

Առաջնորդը յայտնեց, թէ ինչ որ Նախորդ սերունդ-



տալով անտարանական մտածումներուն՝ անդրադառնալ, որ Նուիրական այս առիթը աշխատանքի ու պարտականութեան իրաւորող առիթ է՝ իւրաքանչիւրին թելադրելով, որ կեանքէն ներս պարզապէս ունկնդիրներ չըլլանք: Աւետարանի մտածումներուն, այլ զանոնք մեր առօրեայի ընթացքին մեր աշխատանքներուն ընդմէջէն ապրելով եւ արտայայտելով՝ մեր շրջապատին ուշադրութիւնը առ Աստուած ուղղենք: Սրբազանը ըսաւ, որ Քրիստոս մեզի կը յանձնարարէ, որ մեր լսածը պարտականութեան ճամբով կեանքի վերածելու ճիգ կատարենք, այլ խօսքով, եկեղեցիէն ու Աւետարանէն մեր ստացածը պարտաւոր ենք տանելու մեր տունները եւ գտնոք փոխանցելու մեր հարազատներուն ու մեր շրջապատին, որպէսզի անոնցմով ընկերութիւնը լուսաւորուի եւ քրիստոնէական լէպնք ապրելու ճիգ կատարէ:

Շարունակելով իր խօսքը՝ սրբազանը հաստատեց, որ Ներկայիս այս գիտակցութեան կարիքը ունի մեր հաւաքականութիւնը, նաեւ՝ մենք, մասնաւորաբար երբ կ'անդրադառնանք, թէ դէպի վայրէջք ուղղուած է մեր ժողովուրդին կեանքին ընթացքը, շեշտելով, որ պէտք է մեր հաւատքով եւ յանձնառութիւններով վեր բարձրանալու Նոր ճիգ կատարենք ամէն տեղ: Ան ըսաւ, որ արտասովոր կեանքի պայմաններու մէջ կ'ապրինք, ուր ընկերութիւնն ու աշխարհը մեր դիմաց կը յարուցեն ծանր եւ դժուարին կացութիւններ, որուն համար կարծեք պատրաստ չենք եւ անբաւարար են մեր ունեցած միջոցներն ու զէպքերը, որպէսզի կարողանանք մենք մեզ պաշտպանել: Սրբազանը յայտնեց, որ Չատկական տօնին

ներուն կողմէ իբրեւ օրինակ մեզի փոխանցուեցաւ, եւ ինչ որ եկեղեցին իբրեւ Աւետարանի ծառայութիւն մեզի փոխանցեց, այդ բոլորը մեզ կը տրամադրէ, որպէսզի անոնցմով մենք զմեզ պաշտպանենք աշխարհէն փչող տեսակաւոր հովերու դիմաց, նաեւ զալիքին համար վաստակ գոյացնենք:

«Եկեղեցւոյ անուանակոչութեան տարեդարձին առիթով պէտք է անդրադառնանք, որ այս կառոյցը յարութեան լոյսով կառուցուած է մեր կեանքի ապահովութիւնը իրականացնելու համար: Մեզ կանխող սերունդները այս հաւատքով սփռուեցան իրենց դառն պայմաններուն մէջ եկեղեցի կառուցեցին, որպէսզի զալիք սերունդները քրիստոնէական հաւատքին եւ ազգային տեսլականներուն նկատմամբ հաւատարմութեամբ իրենց կեանքը ապրին», հաստատեց առաջնորդ սրբազանը՝ հարց տալով, թէ մենք ի՞նչ կ'ընենք, որպէսզի մեր զաւակները մեր օրինակին նայելով, մեր քայլերուն հետեւելով՝ վաղուան մեր կեանքի ամրութիւնը երաշխաւորեն: Սրբազանը ըսաւ, որ Քրիստոս աշխարհի գալով միայն իր Աւետարանը չբարոգեց, այլ իր կեանքի օրինակը իր շրջապատին պատմելով՝ մարդոց թելադրեց, որ իրեն հետեւին եւ կոչ ուղղեց միայն եկեղեցւոյ մէջ Աստուծոյ խօսքը լսելով ջրաւարարուի, այլ՝ մեր ամրութեան համար վաստակի, Նոր քրտինք թափել, Նոր ճիգ ու եռանդ գետնէ վեր առօրեային մէջ, որպէսզի մինչեւ աշխարհի վախճանը զԱստուած ունենալուն գիտակցութեամբ ամրանանք ու յարատեւենք:

Պատարագի աւարտին կատարուեցաւ մատարորինք:

ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ 110-ԱՄԵԱԿԻ ՈԳԵԿՈՉՈՒՄ ԱՀՐԱՄՃԵԱՆ ԿԵԴՐՈՆԻՒՆ ՄԷՋ

«Խօսնակ» պաշտօնաթերթին կից գործող մշակութային յանձնախումբին կազմակերպութեամբ, 25 ապրիլ 2025-ին, երեկոյեան ժամը 8:00-ին ՀԱՅՍՏԱՆԻ ԱԿԻՐԱՄԸՆԱՆ ԿԵԴՐՈՆԻՒՆ մէջ Նշուեցաւ Հայոց ցեղասպանութեան 110-ամեակը:

Բացման խօսքը արտասանեց Մարալ Արնէլեան, որ Նախ իրաւորեց Ներկաները մէկ վայրկեան յոտնկայս լռութեամբ յարգելու մեր բիւրաւոր Նահատակներուն յիշատակը:

Ան ըսաւ, որ «Ապրելու ապրիլը» մեր ժողովուրդի զաւակներուն համար 110 տարիներ է վեր հանդիսացած է ու տակաւին կը հանդիսանայ մեր բիւրաւոր Նահատակներուն ցաւը վերոյնջելու, անոնց յիշատակը վերապրելու ու յանձնառելու, եւ անշուշտ՝ ապագայ սերունդներուն աւանդ ու պարտականութիւն ձգելու սեպուի պարտականութիւն: Սակայն, այս բոլորին կողքին, անսպայմանօրէն արդարութիւն եւ իրաւունք պահանջելու օր՝ առանց յուսահատելու: Ապա յիշեցուց, որ այս տարի կ'ամբողջանայ Հայկական բարեգործական ընդհանուր միութեան հիմնադրութեան 119-ամեակը, որուն ծիրին մէջ պիտի գնահատուին ՀԱՅՍՏԱՆԻ վարժարաններէն շրջանաւարտ երեք հանգստեան կոչուած մտաւորականներ, որոնք նաեւ ունեցած են բազմաժան զատկաւ՝ իրենց ազգօգուտ գործունէութեանը:

Օրուան հանդիսավարն էր Ռիթա Շահինեան: Գեղարուեստական բաժինով տոնուկահար Նայիրի Արնէլեան նուագեց Նարնիկայի «Հաւուն...հաւուն»-ը, «Շողերգ» երգեցիկ խումբի մենակատար Մարի Ժերթիտեան երգեց «Տուն իմ հայրենի»-ն՝ դաշնակի ընկերակցութեամբ Մարալ Արնէլեանի:

Ապա խօսք առաւ յանձնախումբի վարչականներէն Սմբատ Ղազարեան, որ հանգամանօրէն ներկայացուց ՀԱՅՍՏԱՆԻ 119-ամեայ պատմութիւնը՝ սփիւռքի եւ հայրենիքի մէջ, թուեց անոր գործունէութիւնն ու ազգօգուտ ծառայութիւնները՝ բարեսիրական, մարդկային, կրթական եւ մշակութային ոլորտներուն մէջ՝ ծանրանայով ՀԱՅՍՏԱՆԻ որբահաւաքի աշխատանքին եւ որբանոցներու ու դարձանաւորներ հաստատելու ծրագիրներուն վրան՝ փրկելու համար հազար-հազարներ:

Անկէ ետք Սոնիա Եագուպեան ասմունքեց Վահան Թեքեանի «Ահաւոր բան մը այնտեղ» քերթուածը, Բաֆֆի Տիշչեքեանի «Մեկնաբանեց «Մայր ծնողի պէս ես Նայում» երգը՝ դաշնակի ընկերակցութեամբ Թորոս Հալաճեանի:



Յաջորդ բաժինով երիտասարդ ուսուցիչ Անետիա Տիպան փոխանցեց իր սրտի խօսքը՝ ՀԱՅՍՏԱՆԻ վարժարաններէն շրջանաւարտ երեք մտաւորականներ՝ գրող եւ մանկավարժ Ամսէլ Միսիսեանին, իրապարակագիր Օհան Պոտրումեանին եւ լրագրող Համո Մոսկոֆեանին մասին: Ան իր խօսքին մէջ ծանրացաւ սփիւռքի մէջ հայ գրողի եւ լրագրողի դերին, ծանր պարտականութեան եւ մանաւանդ կրթական մշակներու մարդակերտման առաքելութեան վրայ՝ գնահատելով անոնց տասնամակներու ծառայութիւնները:

Ապա Միլէ Զիթիքեան մենթորեց Կոմիտասի «Գարուն ա»-ն՝ նուագակցութեամբ Մարալ Արնէլեանի, Լիանա Ամիրխանեան ասմունքեց Համարակի «Իրաւունք չունիս» գործը:

Օրուան պատգամաբերն էր «Ազգակ»-ի տնօրէն եւ գլխաւոր խմբագիր Շահան Գանտահարեանը: Ան կեղծուեցաւ Հայոց ցեղասպանութեան 110-ամեակի Նշումը մտաւորականութեան ներկայացուցիչներու պարգեւատրման հետ համատեղելու:

«Խօսնակ»-ի Նախաձեռնութեան Նշանակութեան վրայ՝ յիշեցնելով, որ Օսմանեան կայսրութեան ղեկավարները առաջին հերթին ցեղասպանական քաղաքականութեան գործադրութեան համար որոշած էին սպանդի ենթարկել հայոց մտաւորականութիւնը: Միջոցապահութեան ցեղասպանական արարքին նպատակներուն մասին խօսելէ ետք, ան անհրաժեշտ նկատեց մեր հասարակութեան կողմէ մտաւորականութեան նկատ-

մամբ ունենալիք վերաբերումի ճշդումը՝ գիրքերու իրատարկութեան աշակցելու, ուսուցչական ասպարեզը արժեւորելու կամ լրագրողական բնագաւառը գրաւիչ դարձնելու միջոցներ որդեգրելու առումներով:

Շահան Գանտահարեան անդրադարձաւ վերջերս Երեւանի մէջ լոյս տեսած ՀԱՅՍՏԱՆԻ հայրենական գործունէութիւնը ներկայացնող եւ յատկապէս քառօրեայ պատերազմէն ետք Արցախի մէջ կատարուած աշխատանքներուն: Անոնցմէ օրինակներ մէջբերելով՝ բանախօսը հաստատեց, որ ցեղասպանութիւնը շարունակուեցաւ նաեւ Արցախի մէջ եւ շեշտեց, որ ասոր հետեւանքներու յաղթահարման համար ազգովին պէտք է շարունակել սկսուած աշխատանքը՝ ԵԱՀԿ-ի Մինսքի խումբը չլուծարելու, Արցախի ժողովուրդի հաւաքական վերադարձի եւ ինքնորոշման իրաւունքները հետապնդելու եւ Ազգայնական ռազմական յանցագործութիւններու փաստահաւաքի տուեալները միջազգային դատական ատենաներու ներկայացնելու ուղղութիւններով:

«Այս բոլոր աշխատանքները պէտք է շարունակուին, որպէսզի երբեք, բացարձակ, որեւէ ժամանակի եւ որեւէ պայմաններու մէջ չկրկնուին ցեղասպանութիւններ», իր խօսքը եզրափակեց Շահան Գանտահարեան:

«Խօսնակ» պաշտօնաթերթի խմբագիր Համբիկ Մարտիրոսեան գնահատեց ձեռնակի կազմակերպիչներն ու մասնակիցները, անդրադարձաւ ՀԱՅՍՏԱՆԻ վարժարաններէն տասնամեակներ առաջ շրջանաւարտ մտաւորականները պարգեւատրելու ազգափառին եւ բեմ իրաւորեց Ամսէլ Միսիսեանը, Օհան Պոտրումեանը եւ Համո Մոսկոֆեանը: Չանոց յուշատախտակներով պարգեւատրելու համար ան բեմ իրաւորեց՝ ՀԱՅՍՏԱՆԻ Հայոց ցեղասպանութեան յանձնաժողովի ատենադպիր Սիւլա Լիպարիտեանը, Հրջանակային յանձնաժողովի անդամ Արթուր Գուրնաբեքեանն ու ՀԱՅՍՏԱՆԻ վարժարաններու տնօրէն Արա Վասիլեանը, եւ կատարուեցաւ նուէրներու յանձնում:

Յուշանուէր մը յանձնուեցաւ նաեւ օրուան բանախօս Շահան Գանտահարեանին:

Աւարտին, Համբիկ Մարտիրոսեանի ղեկավարութեամբ, «Շողերգ» երգեցիկ խումբ մենկնաբանեց «Մենք ենք մեր սարերը մեր», «Ատանայի ողբը», «Չէթունցիներ», «Յէ ջան, Երեւան» եւ «Հայր» միացեց՝ երգերը՝ դաշնակի ընկերակցութեամբ Թորոս Հալաճեանի եւ տոնուկի Նուագակցութեամբ Նայիրի Արնէլեանի:

ՎԻԳԷՆ ԶԱՔԱՐԵԱՆԻ ԱՆՄԱՀ ՅԻՇԱՏԱԿԻՆ

(ՆԱՀԱՏԱԿՈՒԹԵԱՆ 33-ԱՄԵԱԿԻՆ ԱՌԻԹՈՎ)

Արցախեան ազատամարտին իր կեանքը նուիրաբերած անմահ հերոս է Վիգեն Զաքա-րեան։

Ան ծնած էր 15 մարտ 1969-ին, Պեյրութ եւ զաւակն էր Պուրճ Դա-մուտի Նոր Ատանա թա-ղէն համեստ ընտանիքի մը։

Վիգեն իր կրթութիւ-նը ստացաւ Դամազգա-յիկի Մելանքոն եւ Դայկ Արսլանեան ճեմա-րանին մէջ։ Երիտասարդութեան սեմին ան միացաւ Դայ յեղափոխական դաշնակցութեան Լիբանանի երիտասարդական միութեան «Դրօշակ» մասնա-ճիւղին։

Միութենական եւ կազմակերպական աշխա-տանքներու կողքին Վիգեն եռանդուն մասնակցու-թիւն բերաւ ժողովուրդի ինքնապաշտպանութեան գործին եւ Լիբանանի քաղաքացիական պատե-րազմի ամենէն դժոյղակ պայմաններուն մէջ մնաց պատնէշի առաջին գիծերուն վրայ։ Ան մնայուն ներ-կայութիւն էր

«Նիկոլ Դուման» ակումբին մէջ, Նոյնիսկ այն ժա-մանակ, երբ պարտաւորութիւն չուներ։

Պատերազմի ամենէն դժոխային օրերուն Վիգեն միշտ պատրաստ էր օգնութեան հասնելու Նոր Ատանա թաղի բնակիչներուն։ Ան անձնապէս կը հե-տաքրքուէր թաղեցիներու վիճակով եւ ջուրի ու հացի տագնապի այդ օրերուն իր ամէն կարելին կ'ըներ անոնց հաց ապահովելու համար։

Վիգեն 1988-ին աւարտեց Դամազգայիկի Մելաք-թոն եւ Դայկ Արսլանեան ճեմարանը։ Այնուհետեւ ան հետեւեցաւ Դայկազեան համալսարանի առեւտը-րական ճիւղի դասընթացքներուն։ Ապրուստը ապահովելու համար ընտրեց ոսկերչութեան ար-հեստը։

Լիբանանի երիտասարդական միութեան կազ-մին մէջ Վիգեն պատասխանատու պաշտօններ վա-րեց։ Եղաւ «Դրօշակ» մասնաճիւղի վարչութեան եւ Կեդրոնական վարչութեան քարոզչական յանձնա-խումբի ներկայացուցիչ։ Ան անդամագրուած էր Նա-եւ Դամազգայիկի պարախումբին։

Վիգենի մէջ տիրական էին ազգային պատկանե-լիութեան եւ հայրենասիրութեան գազցումը, ազատ ու անկախ, միացեալ հայրենիքի գաղափարը։ Ան լը հաւատար, որ ամէն հայ պարտականութիւն եւ պարտաւորու-թիւն ունի իր մասնակցու-թիւնը բերելու հ ա յ ր ե ն ի ի ի ազատութեան եւ բարգաւաճ-ման սուրբ գործին։

Վիգեն հիա-ցող մըն էր յե-ղափոխական գր ա կ ա ն ու-թեան, հմայ-ւած էր ֆետա-յիներու կեան-քով ու անոնց կ ա տ ա ր ա ծ ս խ ր ա ն ե տ-րով, կ'երազէր մնանիլ անոնց եւ իր կեանքը գոհաբերել յա-նուն ազատ, անկախ եւ միացեալ Դայաստանի կերտման։

Խորապէս ոգէւորուած էր հայկական Նորօրեայ ազատագրական պայքարով՝ արցախեան ազա-տամարտով։ Անսալով արեան կանչին, ան փութաց իր մասնակցութիւնը բերելու Շուշիի ազատագըր-ման։

Վիգեն 17 ապրիլ 1992-ին Լիբանանէն մեկնեցաւ Դայաստան, միացաւ կամաւորներուն, զինուորա-կան տարագ հագաւ, զենքը ձեռք առաւ եւ անցաւ Արցախ։

Վիգեն հմայուեցաւ Արցախի ջընաղ բնութեամբ, հայրենի նուիրական յիշատակարաններով եւ որոշե-ց Շուշիի ազատագրութենէ ետք ամուսնանալ եւ հոն բնակութիւն հաստատել։

Արցախի ինքնապաշտպանութեան ուժերը մա-յիս 7-ի երեկոյեան ձեռնամուխ եղան Շուշիի ազա-տագրման ռազմական գործողութիւններուն։ Թըշ-նամբի շփոթեցնելու եւ հարուածի հիմնական ուղ-ղութիւններէն անոր ուշադրութիւնը շեղելու Նպա-տակով բոլոր ուղղութիւններով յարձակումներ սկը-սաւ։

Դայ մարտիկները 8 մայիս 1992-ին գրոհային ջորս խումբերով ձեռնամուխ եղան կենդանի ուժով ու միջոցներով գերազանցող թշնամիի ջախջախ-ման։ Շուշիի հարաւ-արեւմտեան կողմը, Լիսազորի բարձունքներուն, բուն բախումներու ժամանակ Վիգեն ծանրօրէն վիրաւորուեցաւ։ Ան իր գէղեք ըն-կերներէն խնդրեց իրմով չգբաղիլ եւ շարունակել Շուշիի ազատագրութեան մարտը։

Նահատակ Վիգեն Զաքարեան յետ մահու Արցա-խի Դանրապետութեան Մարտական խաչի երկրորդ աստիճանի ջջանշանով պարգեւատրուեցաւ։ Թաղ-եցաւ Եռաբլուրի Նահատակաց պանթոնին մէջ։



ԱՍՊԵՏ ՄԱՆՃԻԿԵԱՆ

«ԱՐԱՔԱԿԱՆ ԳԱՐՈՒՆ»-Ը՝ ԻԲՐԵՒ ՆՈՐ ՄԱՐՏԱՀՐԱՒԷՐ ԵՒ ՆՈՐ ՀՆԱՐԱՒՈՐՈՒԹԻՒՆ ՉԻՆԱՏԱՆԻ ՄԵՐՉԱԴՈՐԱՐԵԻԵԼԵԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹԵԱՆ ՀԱՄԱՐ

Չինաստանի արձագանգն «Արաքական գարուն»-ի մեկնարկին

«Թունուզեան գարուն»-ի սկզբում Փեքինը, ի տարբերութիւն թիւնից եւ գնահատականից։ Աւելի՛ն. յուզումների սկզբնական շըր-ջանում խնդրին առանձնայատուկ ուշադրութիւն չդարձուեց՝ մա-սամբ երկրի զարգացումների վերաբերեալ յստակ պատկերացում-ների բացակայութեան պատճառով։

Թունուզից Պեն Լիի հեռանալուց յետոյ պաշտօնական Փեքինը յայտարարեց, որ՝ «Թունուզը Չինաստանի բարեկամն է։ Չինաս-տանը մտահոգուած է թունուզեան, որ երկրում կայունութիւնը հնարաւորինս կարճ ժամկետում կը վերականգնուի»։ Մարտի սկըզ-բին Չինաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալը ժա-մանեց Թունուզ՝ Նոր կառավարութեան հետ կապերի հաստատ-ման եւ համագործակցութեան ամրապնդման նպատակով։ Պաշ-տօնական Փեքինը հանդէս եկաւ թունուզի ժողովրդի ընտրութիւ-նը յարգելու եւ Թունուզի հետ աւանդական բարեկամական յարա-բերութիւնները խորացնելու, ինչպէս նաեւ Թունուզի հետագայ զարգացման նպատակով 6 միլիոն ԱՄՆ տոլարի անվարձահատոյց օգնութիւն տրամադրելու մտադրութեան վերաբերեալ յայտարա-րութիւններով։ Պատասխան արձագանգը համարժեք էր եւ Չինաս-տանի համար՝ միանգամայն բարենպաստ։ 2012թ. յունիսի սկըզ-բին Թունուզի վարչապետն իր չին գործընկերոջ հետ հանդիպման ընթացքում Նշեց, որ Թունուզը միջազգային Նոր իրավիճակում շատ անելի է Կարեւորում Չինաստանի դերն ու երկու երկրների միջեւ ռազմավարական, փոխշահաւետ եւ «խիստ փոխլրացնող» համա-գործակցութիւնը՝ միաժամանակ խոստանալով Թունուզում չինա-կան ընկերութիւնների ներդրումների համար բարենպաստ միջա-վայր ստեղծել։

Ինչ վերաբերում է «Եգիպտական գարուն»-ի նկատմամբ պաշ-տօնական Փեքինի դիրքորոշմանը, ապա նախքան Եգիպտական ընդդիմութեան կողմից պետական յեղաշրջման իրականացումը, չինական մամուլը քննադատում էր Եգիպտոսի հակակառավարա-կան ելուղիները՝ դրանք որակելով իբրեւ «աւագակային փողոցային ժողովրդավարութիւն»։ Չինաստանը վստահութիւն էր յայտնում իրադրութիւնը սեփական ուժերով, առանց արտաքին միջամտու-թեան կարգաւորելու Գահիրէի կարողութեան հանդէպ՝ միաժամա-նակ ակնկալելով, որ չին-եգիպտական յարաբերութիւնները չեն տուժի անկարգութիւնների պատճառով։ Փեքինը քննադատում էր ԱՄՆ-ի ճնշամիջոցները Եգիպտոսի նախագահ Դունի Մուպարաքի նկատմամբ՝ վերջինիս ստիպելով հեռանալ իշխանութիւնից։ Սա-ւալին խնդիր Մուպարաքի եւ իր վարչապագմի պաշտօնակալութիւ-նը չէր։ Չինական իշխանութիւնները տարածաշրջանի զարգացող երկրների համար «արեւմտեան ժողովրդավարան մոտեյի» կիրա-ռումն արդիւնաւետ չէին համարում։ Չինական մամուլը գրում էր, որ ամերիկեան եւ եւրոպական կառոյցներն ու կանոնները չեն կա-րող համապատասխանել ավիրիկեան եւ մերձաւորաբնեւեան իրականութեանը, մասնաւոր, որ «գունաւոր յեղափոխութիւնե-րը» երբեւ իրական ժողովրդավարութեան չեն յանգեցրել։ Եգիպ-տոսում եւ հարեան երկրներում ժողովրդավարական ընտրութիւն-ների դեպքում հնարաւոր էր դիտուում իսլամիստ առաջնորդների իշխանութեան գալու փաստը, որոնք ոչ միայն «արիւմարիւում են ամերիկեան ժողովրդավարութիւնը, այլեւ սպառնում՝ դադարեցնել նախային առաքումներն» ԱՄՆ։ Մատնանշում էր, որ Իրանի Իսլա-մական յեղափոխութիւնից յետոյ մուսուլմանական երկրներում գրեթէ բոլոր ժողովրդավարական ընտրութիւնների արդիւնքում իշխանութեան էին եկել Արեւմուտքին եւ Իսրայելին թշնամաբար տրամադրուած իսլամական վարչակարգեր։ Չինաստանն ի սկըզ-բանէ իրենաւատութեամբ էր վերաբերում «Արաքական գա-րուն»-ին արդիւնքում ՄԱԿ-ի ժողովրդավարացման հնարաւորու-թեանը, Փեքինին անելի շատ մտահոգում էին իսլամի առաւել ար-մատականացման հետ կապուած գործընթացները։

Միւս կողմից, Փեքինում Թեքարում էին, որ «իսլամիստական կեդրոնականութիւնը», պայքարելով Արեւմուտքի կողմից «իսլա-մական սպառնալիքի» տեսութեան եւ ներքին ծայրայեղականու-թեան ու ահաբեկչութեան դէմ, կարող է իսլամի վերաբերեալ պատ-կերացումների վերանայման գործում որակաւ դեր խաղալ։ Իսլա-միստական կենտրոնամէտ ուժերի ընդլայնումը, վերջիններիս վա-րած չափաւոր եւ կուսակցական-քաղաքական ուղեգիծը որոշ իմաստով ցոյց են տալիս, որ այս ուժերի գլխաւոր խնդիրը ծայրա-յեղականութիւնից եւ կոշտ արմատականութիւնից հրաժարումն ու իրենց ազգային առանձնայատկութիւններին ու իրողութիւններին համապատասխան զարգացման Նոր գաղափարների եւ ուղիների որոնումն ու իրագործումն է։

Փեքինը չասիմասափակուեց գուտ յայտարարութիւններով, այլ արագ անցաւ գործնական դիւանագիտութեան։ Չին բարձրաստի-ճան դիւանագետները 2011թ. մարտին եւ 2012թ. մայիսին արդի-նաւետ այցեր կատարեցին մի շարք արաքական երկրներ (Վլե-րիա, Թունուզ եւ Սէւտական Արաբիա), այդ թւում՝ Եգիպտոս։ Փե-քինը Գահիրէին պէտկցութիւն յայտնեց առաջիկայ դժուարութիւն-ների յաղթահարման գործում՝ միաժամանակ ընդգծելով Եգիպտա-կան զարգացումների ընթացքում Չինաստանի դրսեւորած չմի-ջամտութեան քաղաքականութիւնը։ Փեքինը շնորհաւորեց Մոհա-մետ Մուրսիին՝ Եգիպտոսի նախագահի պաշտօնում ընտրուելու, իսկ Եգիպտոսի ժողովրդին ՉԺՀ-ի յարգանքն արտայայտեց՝ ինք-նուրոյն ընտրութիւն կատարելու կապակցութեամբ։

2012թ. օգոստոսի վերջին Եգիպտոսի նախագահ Մոհամետ Մուրսիի՝ ՉԺՀ կատարած այցը երկու երկրների միջեւ յարաբերու-թիւնների վերահաստատման լաւագոյն առիթ ծառայեց։ Յատկանը-շական էր, որ միայն ՉԺՀ այցից յետոյ էր Եգիպտոսի նախագահը պատրաստում այցելել ԱՄՆ՝ Նիւ Եորք եւ Ուաշինկթըն՝ ՄԱԿ-ի ԳԱ-ի Նստաշրջանին մասնակցելու եւ ԱՄՆ-ի բարձրաստիճան պաշտօ-նատար անձանց հետ բանակցութիւններ վարելու նպատակով։ Սա նախագահական պաշտօնը ստանձնելուց յետոյ Մ. Մուրսիի առա-ջին պետական այցն էր ՄԱԿ-ի եւ Աֆրիկէի շրջանակներից դուրս, որով ընդգծուււ էր Եգիպտոսի համար Չինաստանի կարեւորու-թիւնը՝ իբրեւ ՄԱԿ-ի Ան-ի մշտական անդամի եւ ռազմավարական գործընկերոջ, ինչպէս նաեւ՝ իբրեւ առեւտրային գլխաւոր գործըն-կերոջ ու ներդրումային կենսական աղբիւրի։ Այցը դիտոււմ էր նաեւ իբրեւ ՄԱՄ-ի ուղղութեամբ խիստ սեւեռումից Եգիպտոսի արտա-քին քաղաքականութեան վերակողմորոշում դեպի ՉԺՀ։ Ըստ չինական պաշտօնական մամուլի, Եգիպտական կողմը ցանկատու էր վերանայել Արեւմուտքից չափազանց կախման մէջ գտնուող իր արտաքին քաղաքականութիւնը եւ Արեւելքի ու Արեւմուտքի հետ յարաբերութիւններում հաւասարակշռուած մօտեցում դրսեւորել։ ՉԺՀ-ը որակելով որպէս աշխարհում հաւասարակշռութիւն ապա-հովով կարեւոր երկիր՝ Մ. Մուրսին գտնում էր, որ այն չափազանց կարեւոր դեր է խաղում միջազգային հանրութեան ուշադրութեան կենտրոնում գտնուող սփրիական ճգնաժամի եւ այլ խնդիրների հարգաւորման գործում։ Երկու երկրներն անընդունելի համարեցին Սիրիայի նկատմամբ ռազմական միջամտութիւնը, հակառակ Եգիպտոսի կողմից սիրիական իշխանութիւնների խիստ քննադա-

տութեան ու նախագահական պաշտօնից Պաշար Ասատի հրա-ժարման օգտին հանդէս գալու փաստին։ Չինաստանն անուանե-լով «լաւ եղբայր, բարեկամ եւ գործընկեր»՝ Մուրսին Նշեց, որ՝ «Եգիպտոսը գնահատում եւ յարգում է ՉԺՀ-ի արդար դիրքորոշու-մը տարածաշրջանային եւ միջազգային լուրջ խնդիրների նկատ-մամբ եւ պատրաստ է տարբեր մարտահրաւերների դիմակայման նպատակով ամրապնդել կապերն ու համակենտրոնացնել ջանքե-րը չինական կողմի հետ»։ «China Daily» կառավարական օրա-թերթն անգամ գրեց, որ՝ «Մ. Մուրսիի չինական այցը կարող է փո-խել ՄԱԿ-ի քաղաքական գետիկը»։

Ըստ Եգիպտական ՉԼՄ-ների, Մուրսիի այցի հիմնական նպա-տակն էր Եգիպտոսում չինական ներդրումների աւելացումն ու ներգրաւումը։ Իբրեւ համաշխարհային տնտեսութեան երկրորդ եր-կիր՝ Չինաստանը կարող էր Մուրսիի կառավարութեանն օգնել կենսագործելու երկրի «վերածննդի ծրագիրը»։ Կողմերը գիւղատըն-տեսութեան, հեռահաղորդակցութեան, զբօսաշրջութեան, շրջա-կայ միջավայրի եւ այլ ոլորտների վերաբերեալ 8 պայմանագիր ստորագրեցին։ Ընդհանուր առմամբ՝ ստորագրուեց 4,9 միլիառ ԱՄՆ տոլարի չինական վարկերի եւ ներդրումերի, այդ թւում՝ Վե-րին Եգիպտոսում ելեկտրակայանի եւ «Գահիրէ-Աղեքսանդրիա» արագընթաց մայրուղու կառուցման վերաբերեալ մի շարք պայմա-նագրեր։ Նշենք, որ Եգիպտոսին տրամադրուելիք չինական օգնու-թիւնն ընդհանուր առմամբ գնահատոււմ էր 2 միլիառ ԱՄՆ տոլար, որի մէջ մտնում էր 450 միլիոն չինական եուան (70 միլիոն ԱՄՆ տո-լարին համարժեք)՝ որպէս անհատյց օգնութիւն եւ Եգիպտոսի Ազ-գային դրամատան տրամադրուող 200 միլիոն ԱՄՆ տոլարի արտօ-նեալ վարկ։

Ուշագրաւ է, որ Չինաստանից Մ. Մուրսիի վերադառնալուց յե-տոյ ԱՄՆ-ի նախագահ Պ. Օպամայի հետ Եգիպտոսի նախագահի՝ սեպտեմբերին նախատեսուող հանդիպումը չկայացաւ։ Մինչ այդ միջազգային լրատուամիջոցներում քննարկում էր Եգիպտոսին 1 միլիառ ԱՄՆ տոլար պարտքի մարման ԱՄՆ-ի մտադրութեան հար-ցը։ Սակայն ԱՄՆ-ը յայտարարեց Եգիպտոսի պարտքերի մարման կամ ֆինանսական այլ օգնութիւն յատկացնելու մտադրութիւնից Ուաշինկթընի հրաժարուելու մասին։

Փաստօրէն Եգիպտոսում ԱՄՆ-ի հանդէպ ոչ բարեացակամ տրամադրուած իսլամիստների իշխանութեան գալու հետ կապ-ւած չին փորձագետների նախնական կանխատեսումն ու նախագ-գուշացումներն անհիմն չէին։ Միւնչդեռ Եգիպտոսի հետ ՉԺՀ-ի յա-րաբերութիւնների ամրապնդման գործընթացը ոչ միայն չկասեց-ւեց «Արաքական գարուն»-ի պատճառով, այլ առաւել խորացման միտումներ դրեւորեց։ Չին փորձագետները գտնում էին, որ եկել է ՄԱ-ում «նախկին» չափազանց խաղաղ եւ «փափուկ քաղաքակա-նութիւնը» վերանայելու ժամանակը։ Վերջիններիս համաձան, ՉԺՀ-ը պէտք է վերածեակերպի իր Եգիպտական քաղաքականու-թիւնը եւ ԱՄՆ-ին երկրից դուրս մղի Եգիպտական իսլամիստների ֆինանսական աջակցութիւն տրամադրելու միջոցով։ Եւ եթէ դա ՉԺՀ-ին յաջողուի, ապա «Եգիպտական մոտեյն» արաքական արե-ւելքում չինական քաղաքականութեան համար կարող է դառնալ համաշխարհային։ Այս առումով միանգամայն ուշագրաւ եւ ՉԺՀ կատարած այցի ընթացքում Եգիպտոսի նախագահի խօսքերն՝ ուղղուած չին իր գործընկերներին. «Եթէ դուք պաշտպանեք մեր շահերը, մենք կը պաշտպանենք ձերը...»։

Արեւմտեան փորձագետների մի մասը հակուած է այն մտքին, որ Չինաստանը կը փորձի «տարածաշրջանում գործողութիւնների ազատութիւնէ ձեռք բերել ոչ միայն հին ու Նոր գործընկերների, այ-լեւ ՄԱԿ-ի գործերում Իրանին աշխուժ ներգրաւելու հաշուին։ Դրժ-ւար է գնահատել, թէ ինչքան իրական եւ ԱՄՆ-ի դէմ իրանեգիպ-տական դաշինքի ձեւաւորման հնարաւորութիւնը, սակայն նման փորձերը չեն կարող աննկատ մնալ Ուաշինկթընում։ Այնուհա-ն դերձ, եթէ Չինաստանի ձեռքին բաւականաչափ միջոցներ կան ԱՄՆ-ում եւ ՅԱ-ում իր ռազմավարական դիրքերի ամրապնդման հա-մար, ապա ԱՄՆ-ի ձեռքին էլ բաւականաչափ միջոցներ կան տա-րածաշրջանի ապակայունացման համար։

Ուշագրաւ է նաեւ այն հանգամանքը, որ Փեքին կատարած այ-ցից յետոյ 2012թ. օգոստոսին Եգիպտոսի նախագահ Մուրսին Թեհ-րանում մասնակցեց «չմիացման շարժմանը» Նուիրուած գազաթ-նածողովին, որն ԻԻՀ-ի հիմնադրումից եւ երկու երկրների միջեւ դիւանագիտական յարաբերութիւնների խզումից յետոյ Եգիպտոսի առաջնորդի առաջին այցն էր Իրան։ Իր հերթին Իրանի նախագահ Մ. Ահմադինեժատն Իրանի առաջին նախագահն էր, որն ԻԻՀ-ի հիմնադրումից յետոյ առաջին անգամ այցելեց Եգիպտոս եւ 2013թ. փետրուարին մասնակցեց Իսլամական համագործակցութեան կազմակերպութեան գագաթնաժողովին։

Չի բացառում, որ Փեքինը կ'օգտագործի Եգիպտամերիկեան յարաբերութիւնների լարուածութեան եւ Եգիպտական կառավա-րութեան արտաքին քաղաքականութեան վերանայման ձգտումնե-րը՝ «տարածաշրջանում իր դիրքերի առաւել ամրապնդման եւ գոր-ծողութիւնների ազատութեան» ձեռք բերման նպատակով։ Դրան կարող է նպաստել ՄԱ-ում եւ ՅԱ-ում ՉԺՀ-ի ռազմավարական շա-հերի տեսանկիւնից ստեղծուած բարենպաստ միջավայրը։ Խնդիրն այն է, որ ՄԱ-ի մենատիրական վարչակարգերը, Մուպարաքի ճա-կատագրին ականատես լինելուց եւ իրենց իշխանութիւնը պահ-պանելու ուղղութեամբ ԱՄՆ-ի տուած խոստումների հանդէպ վըս-տահութիւնը տահութիւնը կորցնելուց յետոյ այսուհետ «խաղաղ-րոյքներ կարող են կատարել» յօդուտ Փեքինի՝ առաւել խորացնե-լով վերջինիս հետ համագործակցութիւնը։

ԱՐԱՐԻ ՅՈՐՈՒԹԻՒՆԵԱՆ

(Շար. 2)

ԲԱՒ Ե ՄԵՆՔ ԶՄԵՉ ԱՏԵԼՔ...

Շարունակուած 3-րդ էջէն

կը Նօսրանանք, օրէ օր հող կը կորսնցնենք, անելի ցիրուցան կ'ըլ-լանք, կը մասնատուինք, կտոր-կտոր կ'ըլլանք։

Թո՛ղ «Նեմեսիս»-ը Նաեւ առիթ ըլլայ՝ մենք զմեզ արժեւորելու, համախմբուելու, նեղ հաշիւներէն դուրս գալու, բոլոր տեսակի բամբասանքները դադրեցնելու եւ հաւաքաբար թիավարելու բազ-մատեսակ հոսանքներուն դիմաց, ամէն տեղ։

Փա՛րձը կատար Դամազգայիկին, որ գաղութի մէջ 110-ամեա-կի ծրագիրներու ամենէն արժանապայել ու յոյս ներշնչող հաւաքը ներկայացուց լիբանանահայութեան։

Շնորհակալութիւն բոլորին՝ ամենէն փոքր գործ ստանձնողէն մինչեւ ամենէն մեծ պատասխանատուութիւն վերցնողներուն, որոնք միասնաբար հաւատք ներշնչեցին, ուժ ու կորով տուին։

Վերջապէս, պէտք չէ մոռնանք, որ արեւը ո՛չ ցեխով, ո՛չ սուրճի մրուրով եւ ո՛չ ալ ֆէյսպուքեան գրառումներով կարելի է ծածկել։ Բացառուած է, անկարելի է։

Յարատւել վերելք եւ Նորանոր իրագործումներ Դամ

ՄՆՆԴԱԳԻՏԱԿԱՆ-ԱՌՈՂՋԱՊԱՅԱԿԱՆ

ԴԱՆԴԱԴ ՈՒՏԵԼՈՒՆ ԱՌԱՒԵԼՈՒԹԻՒՆՆԵՐԸ



Մեր օրերուն ուտելուն ժամանակ յատկացնել դարձեր է պերճանք. արագութեան ու հեշի այս դարուն ժամանակին տեղ հասնելու (աշխատավայր, դպրոց, մարզասրահ, շուկայ...) մղձաւանջը ուտելը դարձուցած է պարտականութիւն եւ ոչ՝ վայելք։ Մինչդեռ ոտքի վրայ եւ արագ ուտելը յաճախ վնասակար հետեւանքներ կրնայ ունենալ մեր առողջութեան վրայ։ Արագ ուտելը կրնայ յանգեցնել՝ մարսողական խանգարումներու եւ ազդել մեր տրամադրութեան, արտադրողականութեան, ծանրութեան եւ նոյնիսկ քունին վրայ։

Դանդաղ ուտելը կարելոր է թէ՛ մեր ֆիզիքական եւ թէ՛ մտաւոր առողջութեան համար. ստորեւ 6 համոզիչ պատճառներ՝ դանդաղ ուտելու համար։

1.- Դանդաղ ուտել՝ կուշտ զգալու համար։

Գիտէ՞ք, թէ մեր ուղեղին 20 վայրկեան պէտք է արձանագրելու համար, որ մենք կշտացած ենք։ Եթէ մենք շատ արագ ուտենք, մեր ուղեղը ժամանակ չ'ունենար ստանալու ազդանշանը, որ մեր ստամոքսը լեցուն է։ Մենք անօթի կը զգանք, նոյնիսկ եթէ մեր ստամոքսը լեցուն է։

2.- Դանդաղ ուտել՝ ծանրութիւն կորսնցնելու համար։

Ուսումնասիրութիւններ հաստատած են, որ աւելի դանդաղ ուտելով՝ քիչ ջերմութ կը սպառենք, ինչ որ դրական անդրադարձ կ'ունենայ մեր առողջութեան վրայ։ Տուեալներու համաձայն, «արագ» ուտողները միջին հաշուով կը սպառեն 645 ջերմութ, մինչդեռ դանդաղ ուտողները՝ ընդամենը 579 ջերմութ (66 ջերմութ պակաս)։ Գիտնականները հնարաւոր կը համարեն մէկ տարուան ընթացքին 9 քիլօ կիկարնալ՝ առանց որեւէ ուրիշ բան ընելու, պարզապէս՝ աւելի դանդաղ ուտելով։

3.- Դանդաղ ուտել՝ ուտելիքը վայելելու համար։

Դանդաղ ուտելը ոչ միայն ծանրութեան կորուստի լաւ տարբերակ է, այլեւ միջոց՝ վայելելու մեր կերակուրը։ Տարբեր համեր համտեսելու եւ ուտելիքին բոյրը վայելելու հաճողը յուզական բաւարարութիւն կը պարգեւէ մեզի։

4.- Դանդաղ ուտել՝ ընկճախտը պակսեցնելու համար։

Դանդաղ ուտելը եւ կերածը վայելելը զգալիօրէն կը նուազեցնեն ընկճախտը եւ, հետեւաբար, անոր բոլոր բացասական հետեւանքները՝ մեր առողջութեան վրայ։

5.- Դանդաղ ուտելը՝ մարսողութիւնը բարելաւելու համար։

Դանդաղ ուտել՝ նաեւ կը նշանակէ աւելի լաւ ծամել սնունդը, ինչ որ կը բարելաւէ մարսողութիւնը։ Կարելոր է գիտակցիլ, որ մարսողութիւնը կը սկսի բերնէն, որքան դանդաղ ուտենք, որքան շատ ծամենք, այնքան կը դիւրացնենք մեր ստամոքսին աշխատանքը եւ կը բարելաւենք մարսողական համակարգը։

6.- Դանդաղ ուտել՝ կենսակերպը բարելաւելու համար։

Դանդաղ ուտելը առիթ է նաեւ մենք մեզի ժամանակ տրամադրելու։ Ժամանակ յատկացնելը մեր «արագընթաց» կենսակերպին վերջ դնելու միջոց է։ Այսպիսով, դանդաղ ուտելը կը դառնայ ամբողջ փիլիսոփայութիւն մը. խօսքը պարզ եւ փոքր արարքներով կեանքը լիարժէք գնահատելու մասին է։

ԳԵՂԵՑԿԱԳԻՏԱԿԱՆ

5 ԲՆԱԿԱՆ ԾԵՓՈՒԿՆԵՐ՝ ԾԵՐԱՅՄԱՆ ԴԵՄ

Դեմքի բնական ծեփուկները հիանալի այլընտրանք են թանկարժէք գեղեցկութեան միջոցներուն։ Ստորեւ կը ներկայացնենք 5 բնական հակատարիքային դիմակներ։

1 Աւոքադոյի եւ ձիթալոյ ուտելի դիմակ.

Աւոքատուն հարուստ է ճարպաթթուներով եւ ԷՕ. կենսանիւթով, որոնք անհրաժեշտ են մորթին սնուցման եւ խոնաւցնելու համար։ Խառնեցէք հասուն աւոքատոյին միջուկը, մէկ ապուրի դգալ ձիթապտուղի ձեթի հետ, խառնուրդը քսեցէք ձեր դեմքին, սպասեցէք քառորդ ժամ՝ նախքան գաղջ ջուրով լուալը։



2 Մեղրով եւ մածուկով դիմակ.

Մեղրը հիանալի բնական խոնաւցնող միջոց է, իսկ մածուկը՝ հարուստ կաթնաթթուով, որ նրբօրէն կը մաքրէ մորթը՝ միաժամանակ խթանելով բշիջներու. Նորացումը։ Խառնեցէք երկու ապուրի դգալ մեղր մէկ ապուրի դգալ սովորական մածուկի հետ, քսեցէք ձեր դեմքին, սպասեցէք քառորդ ժամ՝ նախքան գաղջ ջուրով լուալը։



3 Վարունգով եւ անանուխով դիմակ.

Վարունգը թարմացնող եւ խոնաւցնող է, անանուխը՝ նոյնպէս թարմացնող, բայց նաեւ կազդուրող յատկութիւններ ունի։ Առողջ եւ լաւ լուացուած վարունգը քանի մը թարմ անանուխի տերեւներու հետ հարեցէք՝ միատարր մածուկ մը ստանալու համար, զայն տարածեցէք ձեր դեմքին վրայ, սպասեցէք քառորդ ժամ՝ նախքան պաղ ջուրով լուալը։



4 Մեղրով եւ պանանով դիմակ.

Դանաճը հարուստ է հալածօքսիտաններով եւ սննդարար նիւթերով, որոնք անհրաժեշտ են երիտասարդ, փայլուն մորթի համար։ Հասուն պանանը ճգմեցէք մէկ ապուրի դգալ մեղրով, խիստ տարածեցէք ձեր դեմքին վրայ, սպասեցէք քառորդ ժամ՝ նախքան գաղջ ջուրով լուալը։



5 Մածունով եւ կիտրոնով դիմակ.

Մածունը կը խոնաւցնէ եւ կը փափկացնէ մորթը, մինչդեռ կիտրոնը կը լուսաւորէ ու կը պայծառացնէ զայն։ Խառնեցէք երկու ապուրի դգալ սովորական մածունը մէկ ճաշի դգալ կիտրոնի հիւթի հետ, ծեփուկը տարածեցէք ձեր դեմքին վրայ, սպասեցէք 10 վայրկեան՝ նախքան գաղջ ջուրով լուալը։



«ԻՐԱՔԱՆԶԻՐ ՄԱՐԶԱԶԵՒ ԿԵԱՆՔԻ ԴՊՐՈՑ Է»

Փարիզի «Բլինիք Ժեներալ տիւ սփոր»-ի մանկաբուժ եւ երեխաներու ու դեռահասներու մարզական բժիշկ Միշել Պիւտերի կարծիքով, բոլոր երեխաներն ալ պէտք է մարզաձեւի հետեւին, քանի որ իւրաքանչիւր մարզաձեւ կեանքի դպրոց է։ Ան կը հաստատէ, որ մարզախաղի ճամբով երեխան իր մէջ կը զարգացնէ ջանքի, կամքի ուժի եւ յաջողութեան հասնելու, բայց նաեւ տեւաբար ինքզինք բարելաւելու ցանկութիւն։

Միշել Պիւտեր կը շեշտէ, որ մրցակիցներու հետ հանդիպելը եւ խմբակիցներու հետ խաղալը կ'օգնէ երեխային զարգացնելու խմբական ոգին, ինչպէս նաեւ յարգանքը՝ ուրիշներու հանդէպ։ Անոր կարծիքով, մարզախաղերը երեխային կը սորվեցնեն աւելի լաւ ընդունելու պարտութիւնը. ան իր մարզական փորձառութեան միջոցով կը հասկնայ, որ կարելի չէ միշտ յաղթել, եւ քիչ-քիչ կը ստիպուի հակազդեցութիւնները ճիշդ դրսեւորելու եւ ընդունելու իր պարտութիւնը։ Այս դաստիարակչի փորձառութիւնը կ'օգնէ երեխային՝ ապագային աւելի լաւ արձագանգելու կեանքի տարբեր մարտահրաւերներուն։

Կերչապէս, Պիւտեր կը հաստատէ, որ մարզախաղերը շատ օգտակար են դժուարութիւններ ունեցող դպրոցականներուն համար՝ անոնք ինքնագնահատականը բարձրացնելու իմաստով։ Կրթական դժուարութիւն ունեցող, բայց մարզանքի մէջ յաջողակ երեխան ինքնավստահութիւն ձեռք կը բերէ եւ զուխը բարձր կը պահէ իր դասընկերներուն մօտ՝ մէկ այլ տեղ փայլած ըլլալու գոհունակութեամբ։



ՄԱՐԶԱՆՔԻՆ ԱՌԱՒԵԼՈՒԹԻՒՆՆԵՐԸ

- Մարզանքը երեխային կ'օգնէ բարելաւելու՝ որոշումներ կայացնելը, ճիշդ եւ արագ կողմնորոշուիլը եւ կեդրոնացման ունակութիւնները։
- Մարզանքը երեխային համար լաւ միջոց է յոյզերը կառավարելու՝ յաղթանակ, պարտութիւն, մարտական տրամադրութիւն, լարուածութիւն, ընկճախտ, հրճուանք, յուսախաբութիւն...
- Մարզանքը հիանալի միջոց է ընկերներ ձեռք բերելու եւ դպրոցէն դուրս ընկերային շրջանակ ստեղծելու համար, երե-



խան պէտք է թէւ յարգէ ուրիշները, յարմարի օրէնքներուն եւ ըլլայ արդարադատ...»

- Մարզանքը կը զարգացնէ երեխային մարմնին համակարգումը, հաւասարակշռութիւնը, արագութիւնն ու ճկունութիւնը։ Ան կը զօրացնէ՝ սիրտը, թոքերը, ոսկորներն ու մկանները։ Մարզանքին մէկ այլ առաւելութիւնն ալ այն է, որ կը կանխէ ճարպակալումը եւ կը կարգաւորէ աւելորդ ծանրութիւնը։

Պատրաստեց՝ ՇՈՒԾԻԿ ՄԱՒԻՍԱԳԱՆԵԱՆ

ՇԱԲԹՈՒՆ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹԻՒՆԸ

ՓՐԿԵՑԻՆ ՄԵՐ ԱՆՈՒՆԸ, ԲԱՅՑ ՄՆԱՅԻՆ ԱՆԱՆՈՒՆ

Խոնարիւում եմ նրանց առաջ,
որ վիրաւոր ետ դարձան։
Խոնարիւում եմ նրանց առաջ,
որ այլեւս չդարձան։
Խոնարիւում եմ նրանց առաջ,
որ զաւակներ կորցրին։
Խոնարիւում եմ նրանց առաջ,
որ ծնողներ կորցրին։
Խոնարիւում եմ նրանց առաջ,
չունեցան ամուսին։
Խոնարիւում եմ նրանց առաջ,
որ ունեցան - կորցրին։
Խոնարիւում եմ նրանց առաջ,
որ կորցրին եղբայրներ։
Խոնարիւում եմ նրանց առաջ,
որ կորցրին ընկերներ։
Խոնարիւում եմ նրանց առաջ,
որ կորցրին մանկութիւն։
Խոնարիւում եմ նրանց առաջ,
որ փրկեցին մանկութիւն։
Խոնարիւում եմ նրանց առաջ,
որ ճակատում եղան քաջ։
Խոնարիւում եմ նրանց առաջ,
որ թիկունքում եղան քաջ։
Խոնարիւում եմ ես վերջապէս՝
նրանց առաջ աշխարհում,
Որ փրկեցին մեր անունը,
բայց մնացին անանուն...

ԱՐԱՄԱՅԻՍ ՍԱՀԱԿԵԱՆ

ԽՈՅԱԳԻՐ

ԿԱՆԿԱՌՈՎ ԱՂՅԱՆ (ՄԱՐՈՔԵԱՆ ԽՈՅԱՆՈՑ)



Բաղադրիչներ

- 8 կանկառի յատակները
- 2 պճեղ սխտոր
- 4 ապուրի դգալ մանրուած ազաւթեղ
- 2 ապուրի դգալ մանրուած գինձ
- 2 ապուրի դգալ կիտրոնի հիւթ
- 3 ապուրի դգալ ձիթապտուղի ձեթ
- Աղ, սեւ պղպեղ

Պատրաստութիւն

Կանկաններուն յատակները շերտ մը կիտրոնի եւ ջուրով լեցուն կաթսայի մը մէջ 15 վայրկեան եփել, ապա իւրաքանչիւրը 4-ի բաժնել։

Խորունկ ամանի մը մէջ խառնել՝ ազաւթեղը, գինձը, կիտրոնի հիւթը, ճգմուած սխտորը, ձիթապտուղի ձեթը, աղն ու սեւ պղպեղը։

Ներկայանալի ամանի մը մէջ գետեղել կանկառի կտորները, վրան թափել թացանը եւ ձգել քառորդ ժամ՝ նախքան մատուցելը։

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ 110-ԱՄԵԱԿԻ ՈԳԵԿՈՉՈՒՄՆԵՐ

ՍՈՒՐԻԱ

ՅՈՒՆԱՍՏԱՆ



Հովանաւորութեամբ Դամասկոսի հայ կաթողիկէ առաջնորդ Գեորգ եպս.Ասատուրեանի, կազմակերպութեամբ «Աւետիս Ահարոնեան» կեդրոնի միութիւններուն, Դամասկոսի մէջ տեղի ունեցան Հայոց ցեղասպանութեան ոգեկոյման նուիրուած ձեռնարկներ:

Արդարեւ, 24 ապրիլին Թագուի Տիգրէրաց եկեղեցւոյ մէջ, մասնակցութեամբ Դամասկոսի մէջ Հայաստանի Հանրապետութեան դեսպանին, մատուցուեցաւ պատարագ, որմէ ետք եկեղեցւոյ բակին մէջ գետնուած նահատակաց յուշարձանին դիմաց տեղի ունեցաւ մոմավառութիւն, ապա բակին մէջ թափօրի շրջումով՝ յատուկ արարողութեամբ նշուեցաւ 28 մարտին Փրանչիսկոս պապին կողմէ երանելի Ինգեստիոս Մալոյեանի սրբադասման առիթը:

Ոգեկոյման հանդիսութիւնը տեղի ունեցաւ Թագուի Տիգրէրաց եկեղեցւոյ «Ամինեան» սրահին մէջ: Օրուան հանդիսավար Շանթ Կեցոյեան խնդրեց ներկաներէն մէկ վարկեան յոտնկայս յարգելու նահատակներու յիշատակը:

Բացման խօսքով հանդէս եկաւ ՍԵՄ-ի ատենապետ Միսաք Թմիզեան, որ իր խօսքին մէջ կարեւոր նկատեց՝ պահանջատիրական մեր կեցուածքները ամուր պահելը, Հայ դատի հետապնդման աշխատանքներուն մէջ բարձր գիտակցութիւն ցուցաբերելը եւ խորքային ծրագիրներով ընթանալը:

Այնուհետեւ գործադրուեցաւ գեղարուեստական յայտագիր, որմէ ետք օրուան բաժնիստ մերթ Մարիա Գաբրիէլեան ներկայացուց Հայ դատի իրաւական հիմքերը: Ան առանձնացուց Հայ Դատին առնչուած միջազգային վեց պայմանագրեր՝ ի մասնաւորի կեդրոնականով Սեւրի եւ Ռիլսքի Իրաւարար վճիռին վրայ:

Ան նշեց պահանջատիրական դատի պատմական իրողութիւնները խեղաթիւրող կամ ապատեղեկանք տարածող դէպքեր ու ելոյթներ՝ զուգահեռներ գծելով քսաներորդ եւ քսանմէկերորդ դարերուն իրագործուած՝ Արեւմտահայաստանի եւ Արցախի երկու ցեղասպանութիւններուն ու բռնի տեղահանութիւններու միջեւ: Ան լուսարձակի տակ առաւ ներկայ տիրող պայմաններուն ու պահանջներուն համաձայն մեր մշակած կամ ի գործ դրած ազգային ծրագիրներու արդիւնաւետութիւնը եւ այս առնչութեամբ ներկայացուց առաջադրանքներ:

Հանդիսութեան եզրափակիչ խօսքը արտասանեց Գեորգ եպս.Ասատուրեան: Ան առանձնացուց հայ ժողովուրդի ազգային իւրատիրութիւնները, անոր անկտրուով կամքն ու կորովը Հայ Դատի հետապնդման աշխատանքներուն մէջ կեդրոնականով՝ ազգային արժեքներու տրեկանգնելու հրամայականին եւ ի մասնաւորի լեզուի պահպանման անհրաժեշտութեան վրայ:

* 24 ապրիլին, Ճեզիրէի առաջնորդական փոխանորդ Լեւոն վրդ. Եղիայեանի գլխաւորութեամբ եւ Ազգային մարմիններու, միութիւններու եւ փողերախմբին մասնակցութեամբ, հանդիսաւոր երթ մը կազմակերպուեցաւ դէպի Սուրբ Յովսէփի առաջնորդանիստ եկեղեցի, ուր տեղի ունեցաւ եկեղեցւոյ շրջափակին մէջ գետնուած սրբոց նահատակաց նուիրուած վերանորոգեալ յուշարձանի օծումը եւ պաշտօնական բացումը:

Այնուհետեւ սրբադասեալ նահատակներու մատուցեցին, գետնուած՝ զմռսեալ արկղի մէջ, տեղադրուեցան յուշարձանի գուրին մէջ՝ իբրեւ անմահ վկաներ մեր հաւատքին, պատմական ճշմարտութեան եւ արդար պահանջատիրութեան:



ԳԵՐՄԱՆԻԱ

Հայոց ցեղասպանութեան 110-ամեակին առիթով Լայփցիք քաղաքի Սուրբ Նիկողայոս եկեղեցւոյ մէջ տեղի ունեցաւ յիշատակի արարողութիւն: Ելոյթ ունեցան՝ եկեղեցւոյ հովիւ Պեռնարտ Շթիֆ, Լայփցիքի քաղաքապետարանի Միջազգային համագործակցութեան վարչութեան պետ Գաբրիէլ Կորֆուս, Լայփցիքի հայկական մշակութային միութեան նախագահ Անահիտ Բաբայեան, Գերմանիոյ Աւետարանական եկեղեցւոյ Կիւթա-Ատուֆ-Ուերթ բարեգործական հիմնադրամի հովիւ Էնօ Հաքս, իսկ Հայաստանի Հանրապետութեան դեսպան Վիթթոր Ենգիպարեանի յիշատակի խօսքը ներկայացուց դեսպանութեան խորհրդական Լուսին Դաւթեան:

Հայոց ցեղասպանութեան զոհերու յիշատակին արօթք կարդաց արեւելեան Գերմանիոյ եւ Պերլինի մէջ հայ համայնքի հովիւ Յակոբ քնյ. Յակոբեան: Աւարտին տեղի ունեցաւ մոմավառութիւն:



24 ապրիլին Նեա Չմիռնիի մէջ կանգնած Հայոց ցեղասպանութեան յուշակոթողին շուրջ տեղի ունեցաւ գոհաբանական մաղթանք եւ ծաղկեպսակներու զետեղում:



Ձեռնարկին բացումը կատարեց Ալիս Ապրոյեան, որ անդրադարձաւ Ազգայնականի կողմէ Արցախի բռնազրաման եւ անոր բնիկ ժողովուրդի ամբողջական տեղահանութեան ու մշակութային ժառանգութեան ոչնչացման: Ապրոյեան նաեւ լայնօրէն անդրադարձաւ Թուրքիոյ կողմէ 110 տարի անպատեղի մնացած Ցեղասպանութեան իրողութեան եւ շեշտեց հայ ժողովուրդի պայքարի աննկուն կամքը՝ հաստատելու պատմական ճշմարտութիւնը եւ հատուցում ստանալու:

* 23 ապրիլին Զալամաթայի մէջ կանգնած հայկական խաչքարին առջեւ տեղի ունեցաւ Հայոց ցեղասպանութեան նահատակներու յիշատակին նուիրուած ձեռնարկ:



Նախագահութեամբ Յունաստանի հայոց թեմի առաջնորդ Սահակ եպս. Եմիշեանի, տեղի ունեցաւ բարեխօսական կարգ, ապա ՀՅԴ Հայ դատի յանձնախումբի անդամ Սերգօ Գափլեանեան անդրադարձաւ Հայոց ցեղասպանութեան 110-րդ տարելիցին եւ հայ ժողովուրդի մեծ ողբերգութեան, որուն շարունակութիւնը հայ ժողովուրդը ճաշակեց Արցախի դէմ հայասպանական յարձակումով՝ Ազգայնականի կողմէ եւ արժուարեւի հայաթափումին դառն իրականութեամբ:

Հայաստանի Հանրապետութեան դեսպան Տիգրան Մկրտչեան իր ելոյթին մէջ շեշտեց ցեղասպանութիւններու կանխարգիլման կարեւորութիւնը եւ Յունաստանի կողմէ տարագիր հայութեան պատըսպարումը, յատկապէս՝ Զալամաթայի մէջ հայ տարրի ներկայութիւնը:

Աւարտին տեղի ունեցաւ ծաղկեպսակներու զետեղում:

* Կազմակերպութեամբ Ա. Մակեդոնիոյ եւ Թրակիոյ մարզպետարանի եւ ՀՅԴ Հայ դատի յանձնախումբին, 27 ապրիլին Զսանթի մէջ նշուեցաւ Հայոց



ցեղասպանութեան 110-ամեակը:

Բացման խօսքը արտասանեց Մարի Տուլերիտու - Փափագեան, որ անդրադարձաւ՝ մէկուկէ միլիոն նահատակներուն, մշակութային կործանումին, Արցախի նահատակներուն եւ մինչեւ օրս ապօրինի

Շար.ը՝ էջ 8

ԻՐԱՆ

Հովանաւորութեամբ Իրաքի հայոց թեմի առաջնորդ Օշական եպս. Կիւկիլեանի, կազմակերպութեամբ Իրաքի Հայ դատի յանձնախումբին եւ մասնակցութեամբ Պաղտատի մէջ գործող հայ միութեանական հաստատութիւններուն եւ յանձնախումբերուն, 25 ապրիլին տեղի ունեցաւ գրական-գեղարուեստական երեկոյ՝ նուիրուած Հայոց ցեղասպանութեան 110-ամեակին:

Հայ դատի յանձնախումբի անդամ Պերճ Թուֆնեքճեան բացման խօսքին մէջ անդրադարձաւ հայերու դէմ Օսմանեան կայսրութեան կողմէ ծրագրուած եւ իրականացուած շարդերու, հայ ժողովուրդի մարդկային ահռելի կորուստներու կողքին ունեցած մշակութային եւ կրօնական հսկայական կորուստներու մասին, անեցնելով, որ շուրջ դար մը ետք թշնամի դարձեալ Հարունակեց իր կիսատ մնացած ծրագիրը եւ արցախահայութեան դէմ գործեց իր ոճիրը:

Ելոյթ ունեցաւ Ռաուաա Զերիմ Սապար «Հայոց ցեղասպանութիւնէն Կազա. պատմական դասեր - ներկայի մարտահրաւերները» նիւթով:

Սրբազան հայրը իր խօսքին մէջ ընդգծեց, որ 1915-ին օսմանեան կառավարութեան կողմէ իրականացուած 1,5 միլիոն հայ զանգուածային սպանու-



թիւները եւ ոճրագործութիւնները տակաւին անապտիժ կը մնան, շեշտելով, որ 20-րդ դարու առաջին ցեղասպանութեան ժխտումը առիթ ստեղծեց, որ նոր ցեղասպանութիւններ տեղի ունենան, եւ անոնք կը Հարունակեցին մինչեւ օրս: Սրբազանը ըսաւ, որ հարկ է պահանջատեր գտնուիլ եւ դատապարտել ոճրագործները՝ կանխելու համար նոր ոճիրներ, որոնք տեղի կ'ունենան ընդհանուր մարդկութեան դէմ:

Ձեռնարկի ընթացքին գործադրուեցաւ գեղարուեստական յայտագիր, նաեւ ցուցադրուեցաւ ցեղասպանութեան մասին տեսերիզ մը:

ԶԱՒԱՆԸ

Նախաձեռնութեամբ Զաւախքի «Զօրի Զօրեան» երիտասարդական միութեան, 23 ապրիլին Ախալցխայի մէջ տեղի ունեցաւ աւանդական ջահերով երթ:

Բազմաթիւ ախալցխահայեր քաղաքի կեդրոնէն բարձրացան դէպի Ախալցխայի Մարտա թաղամասի Հայոց ցեղասպանութեան զոհերու յիշատակը յաւերճացնող խաչքարի մօտ, ուր տեղի ունեցաւ ոգեկոյման արարողութիւն:



ՖՐԱՆՍԱ

Ապրիլի 24-ին Մարսելի Հայոց ցեղասպանութեան զոհերու յուշահամալիրին շուրջ տեղի ունեցաւ հաւաք: Հայաստանի հիւպատոս Արա Մկրտչեան իր ելոյթին մէջ վերահաստատեց պատմական ճշմարտութիւնը: Ֆրանսայի պետական նախարար Պրուսո Ռոայօ դատապարտեց Պաքուի մէջ պահուող 23 հայերու կամայական բանտարկութիւնը: Ան իր խօսքին մէջ շեշտեց յիշողութեան պարտքը, ժողովրդավարական զգոսութիւնը եւ արդարութեան հանդէպ հաւատարմութիւնը: Նախարարը ներկայացուց երկու նախաձեռնութիւն՝ Մարսելի եւ Երեւանի ջոր քաղաք դառնալու գործընթացը, որ միաձայնութեամբ հաստատուած է Զաղաքային խորհուրդի կողմէ, նաեւ երկու համանման յուշակոթողներու կառուցումը՝ մէկը Մարսելի միւսը Երեւանի մէջ, երկուքին հայեացքները ուղղուած դէպի միեւնոյն հորիզոնը՝ համերաշխութեան խորհրդանիշ: Մարսելի քաղաքապետ Պեռուա Փայան մեծարեց սփիւռքի լուռ, բայց կենսական ներդրումը՝ կոչ ուղղելով երիտասարդներուն հպարտօրէն կրել իրենց հայկական ինքնութիւնը: Հայաստանի Հանրապետութեան գլխաւոր հիւպատոս Յով-



հաննես Գեորգեան յիշեցուց, որ Ցեղասպանութիւնը ոչ միայն մարդկային կեանքեր խլեց, այլեւ՝ ամբողջ քաղաքակրթութիւն մը վերացուց, անեցնելով, որ այսօր եւս Հայաստանը կանգնած է գոյութեան վտանգի առջեւ:

ՊԱՏՐԱՍՏԵՑ՝ ՄԱՐԱԼ ՄԻՍԵՆԱ

ՆՇԱՐ

ԹԻՒ 12-Ն ԿԱՄ ԹԻՒ 6-Ը



Ընդհանրական դարձած է ֆութպոլի պարագային, բայց պասքեթպոլի պարագային ալ նոյնն է: Թիւ 12-ն ֆութպոլի մէջ ան չէ, որ կը կրէ թիւ 12 շապկը, այլ՝ դաշտին 11 մարզիկներու կողքին կեցող հաւատարիմ համակիրն է:

Մենք՝ իբրեւ ՅՄԸՄ-ական, աւելի հետաքըըըրուած էինք ֆութպոլով նախորդ դարու 80-ական կամ 90-ական թուականներուն, մանաւանդ որ անկկա թիւ 1 մարզախաղն էր Լիբանանի մէջ ալ: Օրերը եկան ու գացին եւ այդ մէկը պարզապէս յիշատակ դարձաւ, վիտեռներու կամ նկարներու մէջ մնաց, եւ այս օրուան պատանիները չեն տեսած կամ ականատես չեն եղած այդ բոլորին:

Այդ ալ ըսեմ, որ լիբանանեան ֆութպոլի քայքայումի պատճառը 1990-ականներու ֆութպոլի ֆետերասիոնն էր, որ բռնի ուժով կողմակցութիւն կ'ընէր յօգուտ արդէն իսկ զօրաւոր Անսարիին՝ առիթ չտալով միւս խումբերուն, որ մրցակցին: Այս մօտեցումէն ամենէն աւելի տուժեցին քրիստոնեական խումբերու համակիրները, որոնք խումբերը 2000 թուականէն ետք որոշեցին անկիմաստ դրամ չծախսել եւ հետզհետէ մեկնեցան ուժեղացնելու պասքեթպոլը:

ՅՄԸՄ իր կարգին սկսաւ զօրացնել պասքեթպոլի խումբը, խումբը Բ. դասակարգէն բարձրացաւ եւ 2018-ին դարձաւ Լիբանանի ախոյեան:

Ճիշդ է, որ քայլ պահելը դժուար էր Ռիատիի, Սաժեսի, Պելլուրիի կամ Շանվիլի ծախսած միլիոններուն հետ, բայց պատասխանատուները կը փորձէն քիչ պիտոճեով պահել պայքարող խումբ մը:

Հոս մեծ դերը համակիրներուն վստահուեցաւ: Թիւ 6 մարզիկին՝ համակիրին շնորհիւ տեսանք, թէ ՅՄԸՄ-ի պասքեթպոլի խումբը որքա՛ն լաւ պասքեթպոլ կրցաւ ցուցաբերել շաբաթ գիշեր՝ Պելլուրիի դէմ:

Չար բախտը միշտ ներկայ էր... Զանի մը օր առաջ, Գետրգ Գետրգ, որ պահեստի պաշտներուն վրայ շատ քիչ առիթ կ'ունենար դաշտ ներկայանալու, մեկնեցաւ Յալէպ՝ միանալու ՅՄԸՄ Յալէպին, բայց... Կերի Չիւիչեանի վիրաւորուիլը, ապա Պելլուրիի դէմ մրցումին սենթըր Եոաթ Ալոքի վտարումը, ինչպէս նաեւ Պասէլ Յարֆուշի վիրաւորուիլը անէկ կացութեան մատնեցին խումբը, մարզիչ Ճօ Մոժաեսի գործը աւելի դժուարացաւ: Պահեստի պաշտներուն վրայ կային Փիթըր Տեքերմէնճեան, ժողգէ՛ Խուրի, Ճէյսըն Սուֆան եւ Մարք Զայլայ, որոնք անմիջապէս դարձան հիմնական մարզիկներ վիրաւորներու փոխարէն: Այդ պահեստի մարզիկները պէտք ունէին քաջալերանքի՝ թիւ 6-էն, որուն անընդհատ քաջալերանքին շնորհիւ հիմնական մարզիկները փոխարինածները բաւական լաւ ձեւով կրցան խաղալ եւ 18 կետով ետ մնալէ ետք կրցան հասնիլ Պելլուրիի, եւ եթէ Ճորտընի 3 կետոնց վերջին գնդակը մտնէր, ՅՄԸՄ նոյնիսկ կրնար յաղթել: Բայց իրականութեան մէջ յաղթանակ էր այդ մէկը թէ՛ մարզիկներուն համար, թէ՛ ալ համակիրներուն համար, որոնք իրենց գլուխները բարձր տուն մեկնեցան:

Մարզական աշխարհը իրար կապուած է: Եթէ համակիրները լաւ ձեւով ոգեւորեն եւ քաջալերեն խումբը, Բ. դասակարգի մարզիկներն ալ իրենց կարողութենէն աւելի կրնան տալ:

Հոս է կարեւորութիւնը թիւ 6-ին (պասքեթպոլի պարագային): Պէտք չունիք նախանձելու Սաժեսի կամ Ռիատիի համակիրներուն, երբ ունինք համակիրներ, որոնք «Աղբալեան-ՅՄԸՄ» մարզամշակութային համալիրը վերածած էին տօնապատումի: Մթնոլորտը կը նմանէր 2017 կամ 2018 տարիներուն, երբ դաշտը կ'ողողուէր համակիրներով: Թերեւս նոյնքան չէ թիւը համակիրներուն, բայց կարեւորը որակն է եւ քաջալերանքի ընթացքը:

ԿԱՐՕ Կ.

ԲՐԻՍԹԻԱՆՕ ՌՈՆԱԼՏՕ ՃՈՒՆԻՈՐ ԿԸ ՀՐԱԽԻՐՈՒԻ ՓՈՐԹՈՒԿԱԼԻ ԱՉԱԳՅԻՆ ԽՈՒՄԲ

Նասր ակումբի եւ Փորթուգալի ազգային խումբի յառաջապահ Բրիսթիանօ Ռոնալտոյի անդրանկ զաւակը՝ Բրիսթիանօ Ճոնիօր, նկատի առնուեցաւ իբրեւ Փորթուգալի ազգային 15 տարեկանէն վար խումբի անդամ:

Բրիսթիանօ Ճոնիօր, որ 14 տարեկան է, պիտի մասնակցի Կրուպիօրի մէջ տեղի ունենալիք Վլատքօ Մարքովիչի անուան միջազգային մրցաշարքին, որ տեղի կ'ունենայ 13-էն 18 մայիսին:

Այս մրցաշարքին Փորթուգալի կրտսերներու ազգային խումբը պիտի կատարէ չորս մրցումներ՝ Ճափոնի, Յունաստանի եւ Անգլիոյ խումբերուն դէմ: Չորրորդ մրցակիցը կը յստականայ աւելի ուշ:

Նշենք, որ Բրիսթիանօ Ճոնիօր մաս կը կազմէ Նասրի կրտսերներու խումբին:

ՊԱՍՔԵԹՊՈԼ

ՅՄԸՄ ԱՆԹԻԼԻԱՍ ՊԱՐՏՈՒԵՑԱՒ ԱՌԱՋԻՆ ՃԱԿԱՏՈՒՄԻՆ՝ 73-69 ԱՐԴԻԼԵՐՈՎ

Երեքշաբթի օր սկսաւ ՅՄԸՄ Անթիլիաս - Ազուր ճակատումներու շարքը, ուր ՅՄԸՄ Անթիլիաս յաղթանակը «նուիրեց» Ազուրին, այս վերջինիս դաշտին վրայ:

Ազուր չկրցաւ առանձին յաղթել, այլ լաւապէս օգտուեցաւ ՅՄԸՄ Անթիլիասի սխալներէն:

ՅՄԸՄ Անթիլիաս շատ լաւ ձեւով սկսած էր մրցումը եւ կանուխէն յառաջացաւ մրցակիցի դաշտին վրայ: Առաջին մասին 15-26 արդիւնքով յառաջանալէ ետք, հազիւ 2 վայրկեան ետք առաւելութիւնը 17 կետի բարձրացաւ (15-32): Կը կարծուէր, որ ՅՄԸՄ Անթիլիաս հանգիստ յաղթանակի կ'ուղղուէր, սակայն մեծ թիւով թըրն օվըրներ, 24 երկվայրկեանի ժամկետի խախտումներ պատճառ դարձան, որ Ազուր մինչեւ կիսախաղ վերագտնէ ինքզինք եւ 40-34 արդիւնքով յառաջանայ:

Բ. կիսախաղին ՅՄԸՄ 48-38 կետով ետ մնալէ ետք ինքզինք գտաւ եւ 50-50 արդիւնքով աւարտեց 3-րդ մասը: Վերջին մասին ամէն ինչ լաւ կ'ընթանար, եւ ՅՄԸՄ Անթիլիաս առաջին 5 վայրկեաններէն ետք 57-66 արդիւնքով յառաջացաւ եւ վերջապէս յաղթանակի յոյսերը կը զօրանային, բայց թըրն օվըրները եւ 24 երկվայրկեանի հարցերը կրկնուեցան, եւ մրցումը աւարտեցաւ 66-66 արդիւնքով: Երկարածգման 5 վայրկեաններուն ՅՄԸՄ Անթիլիաս 3 կետ նշանակեց, իսկ Ազուր՝ 7 կետ:

Յոյսով, որ այսօր, երկրորդ մրցումին ՅՄԸՄ Անթիլիաս Մըզհերի «Աղբալեան-ՅՄԸՄ» մարզամշակութային համալիրի «Ատոմ եւ Սելլա Թնճուկեան»



դաշտին վրայ ժամը 20:00-ին իր 2-րդ ճակատումին անպայման յաղթանակ արձանագրե՛ անշուշտ վայելելով համակիրներու քաջալերանքը:

Յոյսով, որ բոլոր մարզիկներն ալ լաւ ելոյթ կ'ունենան՝ տալով իրենց առաւելագոյնը, եւ կատարելով նուագազոյն սխալները: Աւելի կեդրոնացած պէտք է խաղալ թըրն օվըրները զսպելով:

ՅՄԸՄ Անթիլիաս իր առաջին ճակատումին 23 թըրն օվըր կատարեց, մինչ Ազուր միայն 11 թըրն օվըր կատարեց:

Ճակատումներուն 3 յաղթանակ արձանագրող խումբը կը հասնի աւարտական: Միւս կիսաւարտականին Ռիատի առաջին մրցումին հանգիստ յաղթանակ մը տարաւ Պելլուրի Ֆըրսթի վրայ՝ 93-53 արդիւնքով:

«ԷՆ. ՊԻ. ԷՅ.»

- ԲԼԻՎԼԵՆՏ 2-ՐԴ ՅԱՅՈՐԴԱԿԱՆ ՊԱՐՏՈՒԹԻՒՆԸ ԿՐԵՑ - ՊՈՍԹԸՆ - ՆԻՒ ԵՈՐՔ 0-1

«ԷՆ. ՊԻ. Էյ.»-ի փլեյ-օֆի մրցումները շատ տաք ձեւով կ'ընթանան, ուր խումբեր չնչին արդիւնքով կը գերազանցեն իրար:

Երէկ առաւօտ Ինտիանա - Փէյսըզ անգամ մը եւս կրցաւ յաղթել Արեւելեան շրջանի լաւագոյն խումբին՝ Զիլվելետ Բեյկերիզի դաշտին վրայ՝ 120-119 արդիւնքով:

Թայրիս Յալիպըրթըն յաջորդական երրորդ մրցումը ըլլալով փաստեց, թէ ինք ներկայ է եւ պատրաստ խումբին դէնք առնելու: Անոր 3 կետոնց կողովին շնորհիւ Ինտիանա մրցումի աւարտէն 1,1 երկվայրկեան առաջ կրցաւ յաղթել: Զիլվելետ, որ 20 կետի առաւելութիւն ուներ պահ մը, վերջին 48 երկվայրկեաններուն չկրցաւ կետ նշանակել, մինչ Ինտիանա 8 կետ նշանակեց՝ մեծ քայլ մը առնելով դէպի Արեւելեան շրջանի աւարտական:

Այժմ 2 յաջորդական մրցումներ ունի Ինտիանա իր դաշտին վրայ եւ պիտի փորձէ առնուազն մէկը շահիլ՝ աւելի կանուխ հասնելու աւարտական, աւելի հանգիստ ընելու համար:

Զիլվելետ վատ մրցում չունեցաւ, բայց իր ամբողջական կարողութիւնը չունէր դէկալարելու մրցումը, մանաւանդ առաջն Տարիլս Կարլետտի, Տեանտրէ Յանթըրի եւ Էլըն Մուպիի,



որոնք չմասնակցեցան այս մրցումին: Տոնավըն Միչել 48 կետ եւ 9 էսիսթ ձեռք ձգեց, մինչ Մաքս Սթրաս (23 կետ) եւ Ճերըք Էլըն (22 կետ եւ 12 ռիպաուստ) իրենց կարելին ըրին, սակայն ատիկա բաւարար չեղաւ յաղթելու Ինտիանայի:

Ինտիանայէն առաւելագոյն կետերը նշանակեցին Արոն Նեմիթի եւ Մայլզ Ռըրկըր (25 կետ):

Երէկ տեղի ունեցաւ նաեւ Մինեսոթա Թիմպըրվուվզ - Կոլտըն Սթըյթ

«ՉԵՍՓԻԸՆԶ ԼԻԿ»

ԵԱՄԱԼ ՓԱՅԼԵՑԱՒ, ԲԱՅՑ ԻՆՆԹԵՐ ՅԱՂԹԵՑ



Երեքշաբթի գիշեր ֆութպոլի սիրահարներ ակա՛նատես եղան ֆութպոլի ճակատումի մը, ուր «Չեմփիընզ լիկ»-ի գծով կը մրցէին Ինթեր Միլան եւ Պարսելոնա:

Իտալիոյ ախոյեան Ինթեր Միլան, որ վերջերս լաւ ելոյթներ չէր ունենար եւ «Սերի Ա.»-ի իր առաջին դիրքը կորսնցնելէ ետք դուրս մնացած էր բաժակի մրցաշարքէն ալ, կրցաւ անակնկալի մատնել այս տարուան եւրոպայի ամենէն գեղեցիկ ֆութպոլը ցուցադրող Սպանիոյ հսկաներէն Պարսելոնան:

Հազիւ շաբաթ մը առաջ, Զաթալոնիոյ մէջ, Պարսելոնա, հակառակ տիրապետելուն, չէր կրցած յաղթել Ինթերին եւ 3-3 արդիւնքով աւարտած էր «Չեմփիընզ լիկ»-ի պատմութեան անմոռանալի մրցումներէն մէկը: Երեքշաբթի օր, Միլանոյի մէջ մրցումին պատկերը գրեթէ նոյնն էր: Գեղեցիկ կոլեր, Ինթեր 2-0 արդիւնքով յառաջացած առաջին կիսախաղին, բայց Պարսելոնա գրեթէ ամբողջութեամբ տիրապետեց Բ. կիսախաղին եւ 3-2 արդիւնքով յառաջացաւ 87-րդ վայրկեանին, բայց Ինթեր բնաւ չկորսնցուց ինքզինք եւ կրցաւ հաւասարիլ 93-րդ վայրկեանին կեդրոնի պաշտպան Ֆրանչեսքօ Աչետալիի շնորհիւ, որ 37 տարեկանին իր դիրքը լքելով յառաջացած էր... նշանակելու Ինթերի «ոյս»-ի կողմ:

Այս կոլէն անկթարթ մը առաջ Եամալի կորսնցուցած առիթը «տուր»-ի նայեցաւ, մանաւանդ որ երկարածգումին Ինթեր կոլ մը եւս նշանակեց շնորհիւ



Տաւիտ Ֆրաթեզիի, որ 80-րդ վայրկեանին փոխարինած էր հայազգի Յենրիխ Միխթարեանը: Միխթարեան իր կարգին շատ լաւ ելոյթ ունեցաւ, բայց 68-րդ վայրկեանին քիչ մը կարծր թաքըլէ մը ետք՝ Եամալի վրայ, դեղին քարտ ստացաւ: Նոյն թաքըլը փենալթի սուլած էր իրաւարարը, սակայն ՎԱՐ-ի իրաւարարները նկատեցին, թէ Միխթարեանի թաքըլը քառակուսիէն քանի մը սանթիմետր դուրս էր:

Եամալ, որ միշտ ալ կը վտանգէր Ինթերի ծախ կողմը, գրեթէ անզսպելի էր, բայց պէտք է ըսել, որ իր խմբակիցները նոյնքան յաջող ելոյթ չունեցան մանաւանդ Ինթերի զուկցերիացի բերդապահ Եան Չոմբրի բերդը գրաւելու համար: Չոմբր առնուազն 7 ստոյգ կոլերէ ետք Ինթերի բերդը՝ ընտրուելով մրցումի լաւագոյն մարզիկը, եւ ան 2 անգամ զսպեց Եամի Եամալի հարուածները:

Այս ձեւով Պարսելոնա ծախողեցաւ հասնիլ աւարտական, ուր 2015-էն ի վեր ծախողած է հասնիլ, մինչ Ինթեր իր պատմութեան մէջ 7-րդ անգամ ըլլալով հասաւ աւարտական: Ինթեր 3 առիթով դարձած է տիտղոսակիր՝ 1964-էն եւ 1965-էն ետք վերջին անգամ 2010-ին պարտութեան մատնելէ ետք Պայերն Միւնիխը: Նախապէս 1967-ին (Սելթիքի դէմ), 1972-ին (Այաքսի դէմ) եւ 2023-ին (Մանչեսթըր Սիթիի դէմ) Ինթեր հասած էր աւարտական:

ԿԸ ՆՈՒԻՐԵՆ

ՍՕՍԻ ՍԻՆԿԻԼԵՏԱԼԻ մահուան տխուր առիթով, փոխան ծաղկեպսակի, հետեւեալ նուիրատուութիւնները կատարուած են Ազգային Եղիշէ Մանուկեան քոլեճի «Օսի Զեսմէան» Մանկամտուրին:

Տէր եւ տիկին Արա Գարատաղեան	50\$
Տէր եւ տիկին Նազարեթ Թաքաճեան	50\$
Տէր եւ տիկին Փօլ Եապազալ	50 \$
Տիկին Սիրվաթ Մարկոսեան	20 \$
Տէր եւ տիկին Մարտո Ապուսթեան 50 \$	
Տէր եւ տիկին Ճորճ Բիլաճեան	10 \$
Տէր եւ տիկին Վրէժ Մաթոսեան	50 \$
Տէր եւ տիկին Վիգէն Չազըրեան	50 \$
Տէր եւ տիկին Գրիգոր Մարկոսեան	30 \$
Տէր եւ տիկին Րաֆֆի Զեսմէան	50 \$
Բանողեան ընտանիք	50 \$
Տէր եւ տիկին Յրաջ Զեսմէան	50 \$
Տիար Յերի Թապաքեան	50 \$
Տէր եւ տիկին Վիգէն եւ Օսի Զեսմէան	100 \$
Տիար Սետրիկ եւ օրհորդ Բրիսթէլ Զեսմէան	50 \$
Տէր եւ տիկին Նշան Յանաշեան	10 \$
Տէր եւ տիկին Յրայր Սէիսեան	50 \$
Տիար Էմիլ Զաւեա	10 \$
Տէր եւ տիկին Պետիկ Լոճիկեան	20 \$
Տիար Ճորճ Զիամէ	50 \$
Տէր եւ տիկին Յակոբ Զեսմէան	1.000.000 լ. ո.
Տիար ժողգէ՛ Թոնիւ	100,000 լ. ո.

Այս առիթով անգամ մը եւս ցաւակցութիւն կը յայտնենք հանգուցեալին ընտանիքին՝ իր թանկագին կորուստին համար, եւ շնորհակալութիւն կը յայտնենք նուիրատուութիւններուն համար:

ԺՏԷՅՏԷ-ՊԱՌԻՇՐԻԷ-ՍԱՏ ՇՐՋԱՆԻ...

Շարունակում Ա. Էշեն

Թափած հաւաքական ճիգին՝ շրջանը բարգաւաճեց-
նելու նպատակով: Ան նաեւ նշեց, որ շրջանի բնակիչ-
ներէն ցանկին նկատմամբ ցուցաբերուած վստահու-
թիւնը զայն կը դնէ մեծ պատասխանատուութեան
առջեւ՝ առանցք ունենալով քաղաքապետական աշ-
խատանքի աշխուժացման կարեւորութիւնը եւ շրջա-
նի բարգաւաճման կարիքներուն ընդառաջելը:
«Ժամանակը հասած է» ցանկը գլխաւորող

Օկիւսթ Պախոս շնորհակալութիւն եւ գնահատանք
յայտնեց ԶՅ Դաշնակցութեան, այլ քաղաքական ու-
ժերու եւ բնակիչներուն կողմէ ցանկին նկատմամբ
ցուցաբերուած զօրակցութեան համար, ան նաեւ իր
հիացմունքը արտայայտեց Դաշնակցութեան ընտ-
րական մեքենայի ճշգրտութեան եւ արդիւնաւետու-
թեան նկատմամբ:

«ԿՈՒՋԵՆՔ ԼԻՔԱՆԱՆԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ...»

Շարունակում Ա. Էշեն

«Լիբանանի մէջ թեքնիք» եւ ուսումնասիրական
յանձնախումբ մը ունինք՝ յօգուտ Լիբանանի ծրա-
գիրներու համար, եւ իբրեւ ֆոնտ ուսումնասիրու-
թեան եւ ծրագիրներու գործադրութեան մակարդա-
կի վրայ սերտ գործակցութիւն ունինք Լիբանանի մէջ
Բարգաւաճման ու վերաշինութեան խորհուրդին
հետ», ըսաւ ան:

Զուէյթի վերաբերող հարցումի մը պատասխանե-
լով՝ Սաատ ըսաւ. «Զուէյթի եւ Լիբանանի միջեւ յա-
րաբերութիւնները միշտ բարի եւ լաւ են»:

Նախագահ Աուն հանդիպումի ընթացքին յայտ-
նեց. «Լիբանանի անցած դժուար պայմանները,
որոնք արգելք հանդիսացան բարգաւաճման ու շի-

նարարական աշխատանքին, այլեւս մեր ետին են, եւ
մենք գալիք օրերը կը սպասենք մեծ լաւատեսու-
թեամբ, որովհետեւ վճռած ենք պետութիւնը վերա-
կանգնել նոր հիմքերով, որոնք գլխաւորներն են տըն-
տեսական ու ելեւմտական բարեկարգումները, այդ
բոլորին մէջ կիրարկելով թափանցիկութիւն: Իմաս-
տուն կառավարութիւնը դիրուքիւններ կ'ընծայէ
տարիներէ ի վեր Լիբանանի հետ գործակցող ելեւ-
մտական ֆոնտերուն, որոնցմէ է Տնտեսական ու ըն-
կերային զարգացման արաբական ֆոնտը, որ յանձն
առաւ Բարգաւաճման ու վերաշինութեան խորհուր-
դին հետ գործակցաբար շարք մը ծրագիրներու ֆի-
նանսաւորումը»:

ԹՐԱՄՓ ԵՄԷՆԻ ՎՐԱՅ ԱՄԵՐԻԿԵԱՆ ՅԱՐՁԱԿՈՒՄՆԵՐՈՒՆ...

Շարունակում Ա. Էշեն

Նահանգներուն եւ Սանաայի միջեւ միջնորդութիւն
կատարած են, այս բանակցութիւնները դիրացու-
ցին»:

Լաւատեղեակ աղբիւրներ «Սի.Էն.Էն.»-ին յայտնե-
ցին. «Կը նախատեսուի, որ (Եմէնեան) այս նահանքը
իրանեան հիւլէական համաձայնութեան շուրջ իրան-
ամերիկեան համապարփակ բանակցութիւններու
խթան դառնայ»:

Միացեալ Նահանգներու արտաքին գործոց նա-
խարարութիւնը իր կարգին յստակացուց, թէ Եմէնի
հետ համաձայնութիւնը կը վերաբերի միայն Կարմիր
ծովուն մէջ նաւերու վրայ անոնց յարձակումներու
դադրեցման: «Եթէ Եմէնը յանձնառու մնայ նաւերը
ջթիրախաւորելուն, մենք յանձնառու պիտի մնանք
գիրենք թթիրախաւորելուն», աւելցուց նախարարու-
թիւնը:

Հուսիներու քաղաքական խորհուրդէն անդամ մը
«Պլումպըրկ»-ին յայտնեց. «Կարմիր ծովուն եւ Իսրա-
լէի մէջ գործողութիւնները պիտի չդադրին, մինչեւ
Կազայի վրայ յարձակումը չդադրի»:

Միւս կողմէ, իսրայէլացի բարձրաստիճան պաշ-

տօնատար մը «Աքսիոս»-ին յայտնած է, թէ Իսրայէլ
նախապէս տեղեակ չէ եղած Թրամփի կողմէ հուսի-
ներուն հետ զինադադարի յայտարարումէն՝ աւելց-
նելով. «Ատկէ տեղեակ չէիք, Թրամփը մեզ անակըն-
կալի բերաւ»:

Իսրայէլեան լրատուամիջոցներ իրենց կարգին
հաղորդեցին, որ քաղաքական իշխանութիւնները
այժմ շուարած են եւ կը փորձեն Միացեալ Նահանգ-
ներու նախագահի խօսքի իմաստը հասկնալ:

Աղբիւրներ «Սի.Էն.Էն.»-ին յայտնած են, որ հուսի-
ները երեքշաբթի օր յարձակում գործած են ամերի-
կեան «Թրումբլ» օդանաւակիրին վրայ, հակառակ
Միացեալ Նահանգներու նախագահ Տանըլտ Թրամ-
փի դէպքէն ժամեր առաջ զինադադար յայտարարե-
լուն:

Աղբիւրներ նաեւ յայտնած են, որ «Թրումբլ» օդա-
նաւակիրին պատկանող «Էֆ/Էյ-18 Սուլիքը Հոռնէր»
տիպի հալածիչ մը Կարմիր ծովուն մէջ կորսուած է:

Աղբիւրները նշած են. «Ասիկա «Թրումբլ» օդա-
նաւակիրին մէկ շաբթուան մէջ Կարմիր ծովուն մէջ
կորսնցուցած երկրորդ օդանաւն է»:

ՀՆԴԿԱՍՏԱՆ - ՓԱՔԻՍՏԱՆ...

Շարունակում Ա. Էշեն

Փաքիստանի զինեալ ուժերէն աղբիւր մը «Ռոյ-
թըրը» լրատու գործակալութեան յայտնեց, թէ Հընդ-
կաստանի օդային հարուածներուն հետեանցով ար-
ձանագրուած է 26 զոհ եւ 46 վիրաւոր:

Հնդկաստանի արտաքին գործոց նախարար Սիք-
րամ Միսրի Փաքիստանը այսպէսեղ ապրիլին Զաշմի-
րի հնդկական հատուածին մէջ քաղաքայիններու դեմ
յարձակումին համար՝ Իսլամապատը մեղադրելով
վիճելի շրջանին մէջ «սահաբեկութեան» աջակցելու

յանցանքով:

Փաքիստանեան բանակը հակադարձեց ռմբակո-
ծելով Զաշմիրի հնդկական հատուածին մէջ դիրքեր՝
հակադարձելով Հնդկաստանի օդային յարձակումնե-
րուն: Հնդկաստան յայտարարեց, որ Փաքիստան
այդպիսով խախտած է զինադադարի համաձայնու-
թիւնը:

Փաքիստանի պաշտպանութեան նախարարու-
թեան տուեալներով՝ Հնդկաստանի օդուժի հինգ
օդանաւ ոչնչացուած է:

Քալիթս
5 ԵՐԿԱՅԱՅՈՒՄ
SOLD OUT
ԱՒԵԼԻ ՔԱՆ 2500 ՏՈՍՍ ՄՊԱՌԱՄ
ԿԱՅԷ
ՊԷՐՊԷՐԵԱՆ
16,17, 22, 23, 24 ՄԱՅԻՍ 2025
«Յակոբ Տէր Մելոնեան» թատերասրահ: Երեկոյեան ժամը 8:00
VAHE BER BERIAN

ՈՒՇԱՐԲՈՒԹԻՒՆ
Անթիք կտորնե-
րու վերանորոգում:
Դիմել՝ պրն. Մելի-
քին: Հեռ. 81-322823
թիւին:

«ԱԶԴԱԿ»Ի
ՀԵՌԱԶԱՅԻ
ԹԻԻԵՐԸ
«ԱԶԴԱԿ»Ի հետ
կապուելու
համար
հեռաձայնել
հետեւեալ
թիւերուն.-
(01)258526,
(01)260115 եւ
(01)241274:

AZTAG
Daily
www.aztagdaily.com

ԱՅՍՕՐ «ՎԱՆԱՅ ԶԱՅՆ»-ԷՆ
Radio Voice of Van - Վանայ Զայն FM: 94.7 եւ 95 MHz
7.00- Զայլերգներ
7.03- Առաւօտ լուսոյ / Բարի լոյս
7.15- Հանդարտ երգեր
7.30- «Բարեւ»
8.30- Լուրեր - Առողջապահական
խորհուրդ
9.00- «Բարեւ» հարցազրոյց. հիւր՝
Յասմիկ Դանիէլ (ուղիղ՝
դիմատետրով)
10.00- Սփիւռքահայ երգիչներու
կատարումներ
10.30- Հայկական աշխարհի Լուրեր
10.45- Հայրենի սիրուած երգեր
11.30- «Երգեր բոցոց»ի երգեր
12.00- «Հայագիտակ» («Պահպանել
հայկական աւանդական գորգը»)
12.20- Սիրային երգեր
1.00- Ազգային-հայրենասիրական
երգեր
1.30- Լուրեր - Առողջապահական
խորհուրդ
2.00- «Յիշատակելիները» (Վիգէն
Չաքարեան)
2.05- Յեղափոխական երգեր
3.00- «Ըջլ եմ պիոյմու» (ուղիղ՝
դիմատետրով)
4.00- «Սուպատարաթ», հիւր՝
դոկտ. Ռիմա Եունես (ուղիղ՝
դիմատետրով)
4.30- Արաբերէն երգեր
5.00- «Վանայ Զայն»ը երեկոյեան
5.05- Վերամշակուած՝ ռեմիքս
երգեր
6.00- «Աշխարհի շուրջ» (Մալեգիա)
6.30- Լուրեր - Առողջապահական
խորհուրդ
6.50- Լիբանանահայ երգիչներու
կատարումներ
7.00- «Հաւատը եւ կեանք», հիւր՝
Նորայր Սրկ. Տալգըլըճեան (Սիւթ՝
«Դուն քեզի կուրց չչինես ու
չպաշտես» ուղիղ՝ դիմատետրով)
8.00- Օրուան երգիչ (Միքայէլ
Զոթանճեան)
8.30- Juke Box
9.00- Դասականներ
9.30- Հայկական աշխարհի լուրեր
(կրկ.)
9.45- Սփիւռքահայ երգիչներու
կատարումներ
10.30- Արդի մշակումով
ժողովրդային երգեր
11.00- Հայկական դասական երգերու
երեկոյ
12.00- «Յիշատակելիները» /
Յեղափոխական երգեր
2.00- «ԳՈՅԱՐ» համոյթի
կատարումներ
3.00- Կրկնութիւններ
4.00- Այլազան երգեր
6.00- Հանդարտ երաժշտութիւն
Ձեր մնայուն ընկերակիցը Radio Voice of Van:Live
DOWNLOAD Google Play App Store